



Փ Ա Ր Ո Մ

Paros

ISSUE 54 – JANUARY / ԹԻԻ 54 – ՅՈՒՆՈՒԱՐ 2022

NEWSLETTER OF THE DIOCESE OF THE ARMENIAN CHURCH OF AUSTRALIA & NEW ZEALAND

ԹԵՄԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Շբ., 1 Յունուար - Ինչպես սովորություն է, Առաջնորդ Սրբազան Հայրը՝ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան տարուան առաջին օրը կը պատարագէ եւ յաւուր պատշաճի կը քարոզէ, մաղթելով բարի տարեկիզբ Հայ համայնքի բոլոր զաւակներուն: Այս տարի եւս, Աստուծոյ կամքով, հնարաւոր եղաւ պատարագել ի ներկայութեան եօթանասունեակ մը հաւատացեալներու, որովհետեւ այդ թիւէն աւելին կարելի չէր ընդունիլ Սուրբ Յարութիւն Եկեղեցոյ մէջ, հնազանդելով Քովիտի պատճառով դրուած պետական սահմանափակումներուն:



Յընթացս Պատարագին տեղի ունեցաւ Հայրապետական Մաղթանք եւ Նուռի Օրհնութիւն: Սրբազանը բացատրեց թէ Նուռը խորհրդանիշ էր բերքի եւ յաջողութեան: Նոան նկարները կը տեսնենք եկեղեցիներու եւ սրբավայրերու, որմնաքանդակներու եւ սիւներու վրայ: Նուռը նաեւ խորհրդանիշ է Հին եւ Նոր Կտակարանաց միջեւ գտնուող կապին: Ժողովուրդի զաւակները սրտաբուխ կը նուիրեն զանոնք առ ի օրհնութիւն, այդպիսով օրհնուած կ'ըլլայ նաեւ իրենց կեանքը:

Իր քարոզին մէջ Սրբազան Հայրը անդրադարձաւ Սողոմոն Իմաստունի այն խօսքին թէ ամէն ինչ իր ժամանակը ունի, բայց թէ ի՞նչ է ժամանակը՝ ինքը: Ժամանակի իմաստը միայն մարդը գիտէ աշխարհի վրայ եւ աստոր համար գրեթէ ամէն ոք կ'ուզէ իր հետքը թողուլ գիտնալով որ իր ժամանակը սահմանափակ է: Այդպիսով իմաստ կու տայ իր կեանքին, իր ապրած ժամանակին:

Սրբազանը բացատրեց որ այսօր, որ Կիրակի օր չէ, եկած ենք եկեղեցի, անցած ժամանակին հաշուետուութիւնը կատարելու, ետ նայելու թէ ինչ չըրինք որ պետք էր ընէինք եւ ինչ պիտի չընենք որ ըրինք անցնող տարին: Եկած ենք աղօթելու բարով շարունակելու համար կեանքի ընթացքը, աւելի իմաստուն կերպով կերտելու համար մեր կեանքի ճանապարհը եւ զայն աւելի աստուածավայել դարձնելու:

Սրբազանը պատգամեց ըսելով թէ մենք Քրիստոսի զինուորներն ենք եւ աղօթքի վերածուած գործերով պիտի լեցնենք մեր կեանքը: Անոր հետեւեալ հարցումը խրատի համագոր էր երբ ըսաւ թէ քիչ ետք պիտի երգենք Տէրունական աղօթքը եւ պիտի ըսենք «...եղիցին կամք Քո», սակայն խօսքերը արտասանելէ ետք միթէ՞ կ'անդրադառնանք թէ «կամք Քո»ն կը կատարենք կամ ոչ...

« Կը շնորհաւորեմ ձեզ բոլորդ: Բարի գործ ընելու համար օգտագործեցէք իւրաքանչիւր վայրկեան: Մի սպասէք վաղուան: Ձեր սրտերուն եւ Աստուծոյ հետ խաղաղ եղէք ամէն օր եւ լման տարին: Աղօթքով եւ փառաբանութեամբ բանանք տարին: Զզխանանք մեր շնորհակալութիւնը Աստուծոյ եւ երբ մեր ժամանակը կ'աւարտի՝ հանգիստ մեկնինք այս աշխարհէն»: Այս պատգամով իր խօսքը եզրակացուց Սրբազանութիւնը:



Կիր., 2 Յունուար – Սրբազան Հայրը նախագահեց Սուրբ Երրորդութիւն Եկեղեցւոյ մէջ Նոր Տարուան Պատարագին, գոր որպէս անդրանիկ պատարագ մատուցեց Արժանապատիւ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեան: Եկեղեցին լեցուն էր հաւատացեալներով, մանաւանդ Աւստրալաբնակ Հալէպցիներով եւ Քեսապցիներով: Յընթացս Պատարագին Սրբազան Հայրը ծանօթացուց եւ ներկայացուց Տէր Հայրը հետեւեալ խօսքերով. « Այսօր նոր ձայն մը կայ, նոր ոգեւորութիւն կայ եւ նոր անձնատրութիւն մը: Տէր Միւռն քահանան է այդ, որ իր անդրանիկ պատարագը կը մատուցէ այսօր, որպէս այցելու հովիւ այս եկեղեցւոյ»:

Սրբազան հայրը ներկայացուց Տէր հայրը, որ հակառակ իր երիտասարդ տարիքին՝ փորձառու եկեղեցական է, եւ որ ունեցած է եկեղեցական բեղուն տարիներ: Օժտուած գրական եւ երաժշտական տաղանդներով, Տէր հայրը կազմած եւ վարած է երգչախումբեր, խմբագրած է թերթեր եւ հրատարակած գիրքի հատոր մը: Սրբազանը ի սրտէ բարի գալուստ մաղթեց Տէր հօր եւ հրաւիրեց ժողովուրդը որ ընդունին Տէր հայրը որպէս հարազատ, աշխատին ամէն ձեւով անոր օգտակար ըլլալ, որպէսզի ան ալ

կարենայ ժողովուրդին պէտքերուն հասնիլ: Ապա հրաւիրեց Տէր հայրը տալու իր անդրանիկ քարոզը: Յընթացս պատարագի տեղի ունեցաւ նաեւ Նուրի օրհնութիւն:

Ստորեւ կը ներկայացնենք Տէր Հօր հակիրճ կենսագրութիւնը եւ կ'անդրադառնանք անոր անդրանիկ քարոզին:

Աւագանի անունով Տիգրան, ծնած է Հալէպ 1986ին:

Նախնական կրթութիւնը ստացած է Ազգ. Հայկազեան Վարժարանին մէջ:

1998-1999 ուսումնական տարեշրջանին, Մեծի Տանն Կիլիկիոյ Անթիլիասի Դպրեվանքը կ'ընդունուի որպէս սան: 2004-2005 տարեշրջանին կ'աւարտէ Դպրեվանքի Ժառանգաւորացի եւ Ընծայարանի բաժինները եւ կ'որոշէ ամուսնացեալ քահանայութեան ճամբով նուիրուիլ եկեղեցական, ազգային, մշակութային եւ կրթական ծառայութեան:

Ան 28 Հոկտեմբեր 2006ին կ'ամուսնանայ Քէլվանեան Սպիտակի հետ: Կը բախտաւորուին երկու մանչ զաւակներով:

Իր քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը տեղի կ'ունենան ձեռամբ Գերշ. Տ. Շահան Ս. Արք. Սարգիսեանի, Հալէպ, 25 Նոյեմբեր 2006ին, վերակոչուելով Տ. Միւռն:

Դասաւանդած է հայկական վարժարաններու մէջ կրօն եւ հայերէն լեզու: Խմբագրած է գիրքեր եւ Կիրակնօրեայ լրատու:

Ան հեղինակն է «Յոյսի եւ Լոյսի Տաճար» պատմական գիրքին:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Հալէպի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցւոյ հոգեւոր հովիւ, 2006-2010թթ.:
2. Բազմալի «Ս. Աստուածածին» եկեղեցւոյ այցելու հոգեւոր հովիւ, 2006-2010թթ.:
3. Քեսապի «Ս. Աստուածածին» եկեղեցւոյ հոգեւոր հովիւ 2010-2015թթ եւ Սուրիական քաղաքացիական պատերազմի միջոցին «Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Քեսապի եւ Ծովեզերեայ Շրջանի Գործադիր Մարմնի» ատենապետ, ինչպէս նաեւ՝ Քեսապի Համազգայինի



մանկապատանեկան «Կանթեղ» երգչախումբի խմբավար եւ «Քեսապն ու Քեսապցիները» հասցեագիրքի խմբագիր:

4. Այնճարի «Ս. Պօղոս» եկեղեցւոյ հոգեւոր հովիւ, 2015էն մինչեւ Դեկտեմբեր 2021:

Տէր հօր անդրանիկ քարոզին բնաբանն էր «*Ձեր մեջէն ով որ կ'ուզէ մեծը ըլլալ՝ թող մանուկի նմանի իսկ ով որ կ'ուզէ առաջնորդը ըլլալ՝ թող սպասաւորի նմանի*»:

Տէր հայրը բացատրեց թէ Աշակերտները մտահոգ էին, որովհետեւ Յիսուս կը խօսէր իր մահուան ու յարութեան մասին: Մտահոգ էին թէ Անոր բացակայութեան ո՞վ պիտի ըլլար մեծը: Այս իրողութեան ակնաստես՝ Ան պատուիրեց աշակերտներուն թէ ան որ ամենէն շատ ծառայել գիտէր ան կրնար ըլլալ մեծը: Ան կը տեսներ հակասութիւնը Իր եւ աշակերտներուն մտածելաձեւերուին: **Անոնք աշխարհիկ թագաւորութեան մասին կը մտածէին մինչ Քրիստոս կը խօսէր հոգեւոր թագաւորութեան մասին:** Քրիստոս մեծութիւնը կը տեսներ ծառայութեան մէջ, այդ նպատակով էր որ աշակերտները իրեն բերած էր, որ զանոնք պատրաստէր ծառայելու եւ միայն ծառայելու: Եւ այդ ընելու համար նախապայման էր ունենալ սէր իրարու նկատմամբ:

Տէր հայրը իր խօսքը ամփոփեց մի քանի կէտերու մէջ.

1. Աստուած կը տեսնէ մեր սպասաւորութիւնը եւ զայն կը գնահատէ: Անոր համար նիւթական հարստութիւնը անարժէք է: Անոր համար իմաստ ունի թէ ինչ կ'ընէ մարդ անանձնական ձեւով:
2. Քրիստոս իւրաքանչիւրէս խոնարհութիւն կը պահանջէ որովհետեւ խոնարհն է Անոր համար մեծը:
3. Քրիստոս կը պահանջէ վստահութիւն ունենալ իրարու նկատմամբ, առանց վստահութեան կարելի չէ յառաջ տանիլ Աստուծոյ առաքելութիւնը:
4. Քրիստոս ամէն ինչի մէջ կարգ ու կանոն կը կիրարկէր, հետեւաբար այդ կը պահանջէ մեզմէ՝ մեր առաքելութիւնը ճիշտ ձեւով տանելու համար:
5. Վերջապէս խիստ կարեւոր է գիտակցութիւնը: Պէտք է Աստուծոյ խօսքով լեցնել մեր ուղեղները, ունենալու համար գիտակցութիւն մեր առաքելութեան: Գիտակցութեան զօրանալով է որ մեր կամքը կը զօրանայ, եզրափակեց Տէր հայրը:

Տէր հայրը իր երախտագիտութիւնը յայտնեց Սրբազան հօր որ իր հայրական տնօրինումով զինք ընդունեց որպէս հովիւ: Ան շնորհակալութիւն յայտնեց Ծխական խորհուրդին, դպրաց դասին եւ համայն ժողովուրդին եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց ամէն ձեւով ծառայելու: «Վայ որ սիրով չըլլանք իրարու հետ եւ Աստուծոյ մեզի տուած այս դաշտը չզարդարենք մեր բարի գործերով: Սիրով մնանք, որպէսզի մեր սերունդները կարենան քալել Աստուծոյ ճանապարհով» եզրակացուց Տէր Միւռն:

Փարոսի խմբագրութիւնը կ'ողջունէ եւ կը գնահատէ Տէր հօր այս անդրանիկ խորհմաստ քարոզին եւ բնաբանը եւ բովանդակութիւնը, որով ան կու գայ ժողովուրդին յայտնելու իր քրիստոնէական առաքելութիւնը, իր պատրաստակամութիւնը անվերապահ ծառայելու, սիրայօժար կամքով եւ ամենայն անկեղծութեամբ, իր պարտականութեանց խոր գիտակցութեամբ, ինքնավստահ, սակայն քրիստոնէական կարգապահութեամբ:

Յաջող երթ կը մտադենք սիրելի Տէր հօր:

Պատարագէն ետք, Պաթմանեան սրահին մէջ տեղի ունեցաւ բարի գալստեան ճաշկերոյթ կազմակերպուած ծխական խորհուրդին եւ Տիկնանց Յանձնախումբին կողմէ: Արտասանուեցան սրտի խօսքեր Տէր հօր եւ Սրբազան հօր կողմէ: Հանդիսութիւնը փակուեցաւ Սրբազան հօր աղօթքով:



Կիր., 2 Յունուար – Ընդառաջելով Միտիի Նոր Սերունդի Չայն ռատիոկայանի նախաձեռնության, Սրբազան հայրը առցանց հարցազրույց մը տուաւ, գոր վարեցին Տիկին Զանի Օքճեան եւ Պրն Շիրազ Ճերճեան: Հարցազրույցը հեռասփռուեցաւ ունկնդիրներուն:



Պատասխանելով իրեն ուղղուած հարցերուն, Սրբազան Հայրը բացատրութիւն տուաւ Սուրբ Ծնունդի տօներու թուականներու տարբերութիւններուն մասին: Ան բացատրեց որ Հայ ժողովուրդը կառչած կը մնայ աւանդութեան, որով Ս. Ծնունդն ու Աստուածայայտութիւնը ինչպէս նաեւ Մկրտութիւնը կը տօնէ 5 եւ 6 Յունուարին եւ ոչ 25 Դեկտեմբերին կամ 7 Յունուարին: Ան շեշտեց որ երբ Բիւզանդական կամ Հռոմէական եկեղեցիներուն հետ եկեղեցիները միացնելու փորձ կատարուած է, Հայաստանեայց Առաքելական եկեղեցին մերժած է փոխել Ս. Ծննդեան թուականը եւ այդ խոչնդոտ հանդիսացած է միութեան գործընթացին:

Անդրադառնալով Սփիւռքին եւ Աւստրալահայութեան հարցերուն եւ անոնց հայկականութեան շարունակականութեան, մանաւանդ Արցախեան վերջին պատերազմէն ետք, Սրբազան Հայրը պատգամեց որ մեր Հայրենիքը աւելի եւս պէտք ունի մեզի, որովհետեւ Հայրենիքն է որ կը պահէ մեզ Հայ: Սփիւռքը ժամանակաւոր երեւոյթ է, պէտք է շարունակել զայն Հայ պահել որպէսզի օժանդակ հանդիսանայ Հայաստանի ու Արցախի շարունակականութեան: «Հողը աւանդութիւն մըն է դարերու պատմութեամբ ստեղծուած: Թշնամին մեզ ջարդեց ու հեռացուց հողէն, որպէսզի կտրուինք մեր աւանդութիւններէն ու մեր աւիշէն» զգուշացուց Սրբազանը: «Մեր յոյսը պիտի չկորսնցնենք ու միասնութեան ընդհանուր գաղափարին պիտի միասնական ոգի ու կեցուածք ցուցաբերենք: Պիտի ապրինք եւ ապրեցնենք Հայաստանի ու Արցախի ժողովուրդը, այս է մեր ճիտին պարտքը: Սարտարապատով, Բաշ-Ապարանով եւ Ղարաքիլիսէով 1918-ին ստեղծուած Հայաստանը կազմակերպելը շատ դժուար գործ էր, սակայն օրուան ղեկավարութիւնը ըրաւ իր լաւագոյնը, խոր հաւատք ունենալով իր ճիգերուն: Այսօր աւելի դրական պայմաններու մէջ կ'ապրինք, հետեւաբար, Սուրբ Ծնունդը ըլլալով յոյսի եւ յաղթանակի առիթ, իմ պատգամս է՝ ծագած նոր աստղի ներքոյ միասին պայքարիլ յանուն իրաւունքի եւ արդարութեան», եզրակացուց Սրբազան Հայրը:

Դշ., 5 Յունուար – Ըստ ընկալեալ սովորութեան, Սրբազան հայրը ճրագալոյցի պատարագը մատուցեց Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ մէջ: Սրբազան հօր սպասարկեց Արժ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեան:



Նախքան պատարագ տեղի ունեցաւ ժամերգութիւն, որուն ընթացքին կարդացուեցաւ Դանիէլ Մարգարէի գիրքը:

Յընթացս պատարագի, Սրբազան հայրը քարոզեց, ուր հակիրճ անդրադարձաւ Յիսուսի ծնունդին, որուն նոյնիսկ Բեթլեհեմի մէջ տեղի ունենալը գուշակուած էր մարգարէներու կողմէ: Հեռովդէս թագաւորն ալ այդ գիտէր սակայն ոչ որ գիտէր թէ երբ պիտի ծնէր Հրէից Թագաւորը, որ քաղաքական իմաստով թագաւոր չէր, որմէ կը վախնար Հեռովդէս եւ որ կը սպասուէր այլոց կողմէ, այլ սիրոյ, արդարութեան, խաղաղութեան թագաւոր:

Սրբազան հայրը շեշտեց որ Քրիստոսի ծնունդի յիշատակումը պէտք չէ աշխարհիկ բնոյթ

ունենայ, ինչպէս ունի Արեւմտեան աշխարհին մէջ, այլ հոգեւոր:

Սրբազան հայրը հաւատացեալներուն ուշադրութեան յանձնեց, թէ տարին երեք կարելոր տօներ շաբթուան մէջի օրերուն կը գուգադիպին ինչպէս Ս. Ծնունդը, Վարդանանց Տօնը եւ Հայոց Յեղասպանութեան օրը՝ 24 Ապրիլ: Սրբազանը պատգամեց որ այս օրերուն իւրաքանչիւր Հայ պէտք է

գոհողություն կատարել եւ եկեղեցի իր ներկայութեամբ յարգել յիշատակները: Այս տօները մեր ինքնութեան հիմներն են: Աւանդութեանց պահպանումը էական է, ըսաւ Սրբազանը, որովհետեւ անոնք մեր ժողովուրդին ապրումներէն եւ էութենէն ծնած են: Սրբազան հայրը անդրադարձաւ նաեւ որ այսօր Քրիստոնէութիւնը ամէն միջոցներով մեղադրանքի տակ է ու հալածանքի առարկայ: Այդ մեղադրանքները մեզ յաճախ կը շեղեցնեն մեր ուղիղ ճամբաներէն եւ մեզ կը հեռացնեն Աստուծամէ: «Թող մանուկ Յիսուսը մեր տուններէն ներս մտնէ եւ իր կեանքով մեզի կեանք տայ, որպէսզի կարենանք զօրանալ եւ նոր ոգիով առաջ երթալ» եզրակացուց Սրբազանը:

Եջ., 6 Յունուար – Սուրբ Յարութիւն Մայր Եկեղեցոյ Ս. Ծննդեան պատարագին էր Առաջնորդ Սրբազան Հայրը: Օմիքրոն համավարակը անարդարօրէն պարտադրած էր որ նախորդող տարիներուն 800-1000-ի հասնող բազմութիւնը նօսրանար 100-ի շուրջ: Սուրբ Ծննդեան պատարագ եւ ջրօրինէք տեղի ունեցան Սուրբ Երրորդութիւն եւ Սուրբ Աստուածածին(Մելպուրն) եկեղեցիներուն մէջ Արժանապատիւ Տէր Միւռն Քահանայ Աւետիսեանի եւ Տէր Խաչեր Քահանայ Յարութիւնեանի կողմէ:



Եպիսկոպոսական պատարագին Սրբազան հօր սպասարկեցին Արժ Տէր Պարթեւ Քահանայ Գարագաշեան եւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեան: Լուսաւորիչ դպրաց խումբը, ղեկավարութեամբ Վարդան Սրկ Էլմասեանի, Հրաշափառով առաջնորդեց Սրբազան Հայրը դէպի խորան եւ պատարագի աւարտին, Խորհուրդ Մեծով՝ դէպի Էտկարեան սրահ:

Սրբազանին քարոզէն ետք տեղի ունեցաւ Ջրօրինէքի արարողութիւն: Այս տարուան կնքահայրն էր փոքրիկն Գեորգ Չափրազեան, Սրբազան Հօր արդար գնահատանքով՝ «Չափրազեան եկեղեցասեր ընտանիքին չորրորդ սերունդի ներկայացուցիչը»: Սրբազան հայրը իր քարոզին մէջ շեշտը

դրաւ Սուրբ Ծնունդի Խորհուրդին վրայ, գորակեց «կեանքի շարունակութիւն» իսկ զայն ամէն տարի նշելը՝ «գարթում մեր թմբիրէն ճանչնալու համար Քրիստոսն ու իր ուսուցումը, որն է «իմ»ը փոխարինել «մեր»ով»: Սուրբ Երրորդութիւն եկեղեցոյ Ջրօրինէքի կնքահայրն էր փոքրիկն Յովան Ատուրեան իսկ Սուրբ Աստուածածին եկեղեցոյ կնքահայրը՝ ուրարակիր Շիրազ Տան-կուրեանը:

Էտկարեան սրահին մէջ տեղի ունեցաւ աւանդական տնօրինէք, օրհնութիւն հացի, ջուրի եւ աղի, գոր բաժնուեցաւ հաւատացեալներուն:

Հուսկ ապա, Սրբազան հայրը Առաջնորդարանի սրահին մէջ ընդունեց Հայ համայնքի եւ կազմակերպութեան ներկայացուցիչները, որոնք աւանդաբար ամէն Ծնունդի եւ Զատիկի կ'այցելէն Առաջնորդարան, ուր Սրբազան հայրը իւրաքանչիւր կազմակերպութեան ներկայացուցիչին կը կատարէ իր բարեմաղթանքները տալով իր հայրական օրհնութիւնը: Ներկայացուցիչները իրենց սրտի խօսքը արտասանեցին, աւետեցին Քրիստոսի յայտնութիւնը եւ իրենց յոյսը յայտնեցին որ 2022-ը Հայ ժողովուրդին եւ մեր Հայրենիքին համար կը դառնայ յաղթանակներու եւ յառաջխաղացքի տարի: Հիւրերը պատուուեցան Առաջնորդարանի Տիկնանց Յանձնախումբին կողմէ որակաւոր հիւրասիրութեամբ:





Սրբազան Հօր եւ Թեմական Խորհուրդին համար մեծ ուրախություն էր համավարակէն ետք անգամ մը եւս Սրբազան հօր շուրջ տեսնել մեր կազմակերպությունները, որոնցմով մենք բոլորս կը կազմենք մէկ ընտանիք:

Այս առիթով, Փարոսի խմբագրությունը կու գայ իր Սուրբ Ծննդեան շնորհատրանսքները փոխանցելու Սրբազան Հօր, բոլոր քահանայ հայրերուն, Թեմական Խորհուրդին, Ծխական Խորհուրդներուն, եկեղեցական բոլոր կազմակերպություններուն, յանձնախումբերուն եւ Հայկական բոլոր կազմակերպութեանց, մաղթելով որ Ծննդեան այս սուրբ

վերածնունդ դառնայ աշխարհացրի հայության համար, բարգաւաճի մեր եկեղեցին եւ հաւատքը զօրանայ մեր ազգի զաւակներուն մէջ:

Ուրբ., 7 Յունուար – Տիկին Լօրա Արթինեան եւ Բարեշնորհ Նշան Սրկ Պասամաճեան առցանց ժողով ունեցան ԱՄՆ Արեւելեան Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան պատասխանատու Տիկին Էլիզ Անդրեասեանի հետ: Տիկին Անդրեասեան երկար տարիներու փորձառութիւն ունի Քրիստոնէական դաստիարակութեան մարզէն ներս: Ժողովի ընթացքին քննարկուեցան համագործակցութեան կարելիութիւնները: Տիկին Անդրեասեան իր անսակարկ աջակցութիւնը առաջարկեց Առաջնորդարանի Հոգեւոր Դաստիարակութեան Յանձնախումբին, որ կը բաղկանայ Գերշ. Տէր Վարդան Եպս Նաւասարդեանէ, Տիկնայք՝ Լօրա Արթինեանէ, Սեդա Քեօշքերեանէ, Արփի Դաւիթեանէ եւ Բարշ Նշան Սրկ Պասամաճեանէ: Այս յանձնախումբը հոգեւոր դաստիարակութեան ծրագիր կը պատրաստէ մեր ամենօրեայ վարժարաններուն համար: Տիկին Անդրեասեան քաջալերեց յանձնախումբը եւ յաջողութիւն մաղթեց անոր աշխատանքներուն:

Տիկնոջ ուղղուեցան զանազան հարցումներ, որոնց անվերապահօրէն եւ սպառնիչ կերպով պատասխանեց ան:



Բշ., 17 Յունուար – Օմիքրոն Համավարակը մտաւ համայնքի համարեա բոլոր տուները, չինայեց նաեւ Առաջնորդ Սրբազան հօր, որ ստիպուեցաւ մեկուսացած մնալ Չորեքշաբթի 12-19 Յունուար: Մինչ այդ, 16 Յունուարին, Թեմական Խորհուրդի հրաւերով Հայ Առաքելական եկեղեցոյ ընտանիքի ներկայացուցիչներով, հանգամանօրէն պիտի նշուէր Սրբազան հօր ծննդեան եօթանասունամեակը, որ կը զուգադիպէր Յունուար 17-ին: Մակայն, խորհուրդ մարդկանց, կամքն Աստուծոյ: Համավարակը խանգարեց ամէն ինչ: Համավարակը սակայն ստեղծած է Զումի

սովորութիւնը. Հետեւաբար, որոշուեցաւ Թեմական խորհուրդի Սրբազան հօր եօթանասունամեակին նշումը: Պատրաստուեցաւ բարեմաղթանքներու կարճ վիտէօ մը որ ներկայացուեցաւ Սրբազան հօր որպէս անակնկալ: Առաջնորդարանի քարտուղարուհի Տիկին Մարիանա Պօղոսեան կատարեց կարկանդակի եւ այլ կարգադրութիւններ: Մէկ խօսքով, հնարաւոր եղաւ Սրբազան հօր կենացը խմել, թէկուզ՝ առցանց:

Սրբազան հօր համար մեծ ուրախութիւն էր տեսնել եւ զգալ գուրգուրանքը որ իր հանդէպ կը տածէր թեմականներէն իւրաքանչիւրը անհատաբար եւ խորհուրդը՝ հաւաքաբար: Սրբազանը իր երախտագիտական ու շնորհակալական զգացումները փոխանցեց բոլորին: Ան շնորհակալութիւն յայտնեց Աստուծոյ որ Իր ձեռքը միշտ իր վրայ պահած է եւ ինք զԱստուած ունեցած է որպէս ապաւին: Իր ամենէն դժուար օրերուն Աստուած յաջողութիւն պարգեւած է եւ ինք իր կարգին ուզած է զայն իր անսակարկ ծառայութեամբ վերադարձը-նել իր ազգին, համայնքին, եկեղեցիին: Սրբազանը իր երախտագիտութիւնը յայտնեց նաեւ Աստուծոյ իրեն պարգեւած 70 տարի-ներուն զինք զերծ պահելով անբուժելի հիւանդութիւններէ, որոնց շատ յաճախ երիտասարդներ զոհ կը դառնան: Ան ինքզինք բախտաւոր նկատեց իր շուրջ ունենալուն այսպիսի թեմական կազմ, որուն հետ ոչ մէկ դժուարութիւն ունեցաւ իր ժամանած օրէն մինչեւ օրս եւ առանց որուն կարելի պիտի չլլար յաջող երթ ունենալ եւ իրականացնել կարելոր ծրագիրներ համայնքային թէ Հայաստանեան մաշտապետով: Վերջապէս, Սրբազան հայրը իր անկեղծ շնորհակալութիւնը յայտնեց բոլոր անոնց, որոնք իր հիւանդութեան ատեն իրեն հասան իրենց ծառայութիւններով եւ աղօթքներով:

Փարոսի խմբագրութիւնը կը շնորհաւորէ Սրբազան հօր յոբելենական տարեդարձը նաեւ իր շնորհակալութիւնը կը յայտնէ անոր եւ Թեմական խորհուրդին, որոնց շնորհիւ կարելի եղաւ հիմը դնել եւ զարգացում ապահովել «Փարոս» լրատու ամսագրին, 2017-ի Օգոստոսէն մինչեւ օրս:



Կիր. 23 Յունուար – Սուրբ Յարութիւն եկեղեցոյ մէջ, յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագին, խօսք առաւ Արժանապատիւ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեան եւ շնորհաւորեց Առաջնորդ Տէր Հայկազուն Սրբազան Արքեպիսկոպոսին ծննդեան եօթանասունամեակը, Սիտնիի մէջ իր Առաջնորդութեան իննամեակը եւ եպիսկոպոսական ձեռնադրութեան տասնամեակը: Իր խօսքին մէջ՝ «Ձեր ժամանաւումէն ետք մեծ իրագործումներ կատարուեցան, ի միջի այլոց՝ Առաջնորդարանի շինարարութիւնը, ժողովուրդի մօտիկութիւնը եկեղեցոյ, երիտասարդ դպիրներու սարկաւազա-

կան դաստիարակութիւնն ու սարկաւազ ձեռնադրութիւնը: Ընդունեցէք մեր որդիական սէրը ձեզի հանդէպ: Թող Տէրը ձեզ քաջառողջ պահէ երկար տարիներ, որպէսզի եկեղեցին ցնձայ ու խայտայ ձեր ներկայութեամբ», եզրափակեց Տէր հայրը: Յաւարտ Սուրբ պատարագին տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան պաշտօն ազգային հերոս Հրանդ Տիկնի հոգւոյն խաղաղութեան համար:



Շ., 27 Յունուար – Սրբազան Հայրը նախագահեց Հայ Համայնքի Բարեկեցութեան Կեդրոնի խնամակալութեան հերթական ժողովին:

Կիր. 30 Յունուար – Խաղողօրհնէք տեղի ունեցաւ Աւստրալիոյ Հայ Առաքելական երեք եկեղեցիներուն՝ Առաջնորդանիստ Սուրբ Յարութին, Ուէնթուրթօվիլի Սուրբ Երրորդութին եւ Մելպուրնի Սուրբ Աստուածածին եկեղեցիներուն մէջ: Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագին, Ս. Յարութին եկեղեցոյ բակին մէջ Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Արժանապատիւ Տէր Նորայր Աւագ Քահանայ Բաթանեանի, Տէր Պարթեւ Աւագ Քահանայ Գարագաշեանի եւ Տէր Աւետիս Քահանայ Համբարձումեանի, կատարեց աւանդական խաղողօրհնէքի արարողութիւնը, օրհնեց բոլոր ուխտատուները եւ խաղող նուիրող հաւատացեալները: Ի հակասութիւն նախորդ տարիներուն, առաջին անգամ ըլլալով հաւատացեալներու համեստ թիւով ներկայութեամբ տեղի կ'ունենար ժողովուրդին սրտին շատ մօտիկ այս արարողութիւնը: Ընթերցողը վստահաբար կը գուշակէ թէ պատճառը ուրիշ բան չէ եթէ ոչ Պսկածեւ ժահրի Օմիքրոն տարբերակի տարածումը համայնքին մէջ եւ առ այդ պետական սահմանափակումները: Վարդան Էլմասեան եւ Պօղոս Քելէշեան Սարկաւագներու առաջնորդութեամբ Սրբազան հօր թափօրը դուրս եկաւ եկեղեցիէն եւ հասաւ կից պարտէզը, ուր կանուխէն շարուած էին խաղողի արկղերը: Աւարտին, ծխական խորհուրդի անդամները օրհնուած ողկոյցները բաշխեցին հաւատացեալ ժողովուրդին:

Պատարագի աւարտին Սրբազան հայրը հանդիսապետեց հոգեհանգստեան պաշտօնին ի յիշատակ Կիլիկեան Միաբանութեան բազմատաղանդ հոգեւորական Գերաշնորհ Տէր Մեղրիկ Եպիսկոպոս Բարիքեանի, որ Պսակածեւ ժահրի պատճառաւ հոգին աւանդեց տարի մը առաջ Լիբանանի մէջ: Սրբազան հօր յիշատակը անթառամ պիտի մնայ բոլորիս մտքերուն մէջ:





ԼՈՒՐԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԷՆ

ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ՊՍՏԱՐԱԳԸ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԷ ՎԱՆՔԻՆ ՄԷՋ

Յունուարի 5-ին Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնին առիթով, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանէ վանքին մէջ մատուցուեցաւ Ճրագալոյցի Սուրբ Պատարագ, որուն մասնակցեցան Մայր Աթոռի միաբանները եւ ուխտաւոր հայորդիներ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Աւետիքեանը:

Սուրբ Պատարագի աւարտին՝ նախատօնակի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացաւ Սուրբ Խորան եւ վառեց կենսատու մումը, որմէ Յիսուս խորհրդանշող լոյսը բաշխուեցաւ հաւատացեալներուն:

Այնուհետեւ Մայր Աթոռի միաբանութիւնը հաւաքուեցաւ Վեհարան, ուր, Վեհափռ հօր հանդիսապետութեամբ, կատարուեցաւ տարուան առաջին Տնօրինէքը:



ՍՈՒՐԲ ԾՆՆՂԵԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊՍՏԱՐԱԳ ԵՐԵՒԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵԾՈՅ ՄԷՋ

Յունուարի 6-ին Վեհափառ Հայրապետը Սուրբ Պատարագ մատուցեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ մէջ:

Հայրապետական խաչվառագարդ թափօրը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսաւոր երգեցողութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Տրդատի մատուռէն առաջնորդեց դէպի խորան:

Սուրբ Պատարագին որպէս առնչութեականեր սպասաւորում էին Մայր Աթոռի լուսարարապետ եւ վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանն ու ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան եւ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը:

Սուրբ Պատարագի ընթացքին Վեհափառը աշխարհասփիռ հայութեան յղեց իր պատգամը, որ կը ներկայացնենք յապաւումներով:

«Միբելի հաւատաւոր ժողովուրդ, Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն աւետիսով Մեր սերն ու բարեմաղթանքները կը բերենք համայն մեր ժողովուրդին եւ Աստուածորդու առջեւ խոնարհած կ'ըսենք. «Փառք բարձունքներու մէջ մեծդ Աստուծոյ, որ եկար եւ Քու յայտնութեամբ փրկեցիր տիեզերքը»:

...Աստուած Իր Միածին Որդւոյն յայտնութեամբ հրաւեր կ'ուղղէ ողջ մարդկութեան, իրենց սրտերը վերածելու աստուածային անսահման սիրոյ յայտնութեան վկայարան, վերափոխուելու եւ նորոգութեան



միջոցով փրկուելու: «Հետո՛ւ վանեցէք ձեզմէ հին մարդը իր նախկին կենցաղով. նորոգուեցէ՛ք ձեր մտքով եւ հոգիով ու հազէ՛ք նոր մարդը», կը յորդորէ առաքեալը (Եփ. 4.22-24):

Միրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդեան հրեշտակաձայն անտիսը այս օրերուն՝ աղէտալի պատերազմի կորուստներու ցաւով մորմոքուող, բեկուած ու տագնապած, անորոշութիւններով անհանգիստ մեր սրտերուն մխիթարութիւն ու սփոփանք կը բերէ, որ Տիրոջ փրկարար շնորհներով զօրանանք, հաւատով փոխակերպուինք եւ յոյսով յաղթանակենք: Այս ոգիով ու ընթացքով, անտարակոյս, պիտի կարողանանք յաղթահարել պատուհասներն ու նեղութիւնները եւ հզօրանալ որպէս ժողովուրդ ու պետութիւն, հայրենիք եւ սփիւռք: Թէ՛ հայրենիքի եւ թէ՛ աշխարհասփիւռ մեր համայնքներուն մէջ ըլլանք միաբան ու միասնական: Մեր անմիաբանութիւնն ու անհամերաշխութիւնը ծնունդ պիտի տան նոր կորուստներու՝ ոտնակոխ ընելով մեր մեծ ու փոքր յաղթանակները: Մթափինք, մերժենք Աստուծմէ մեզ հեռացնող ընթացքները եւ մեր կեանքն ամրօրէն խարսխենք ազգային եւ հոգեւոր արժէքներու վրայ: Ամէնքս սրբազան պարտք ունինք հայրենիքի համար նահատակութեան պսակը ընդունած մեր զաւակներուն յիշատակին առջեւ՝ անձնուրաց ջանքեր ներդնելու յանուն հայրենի մեր երկրին, յանուն Արցախի ազատ կեանքին, յանուն հայոց պետականութեան անսասանութեան ու ազգային մեր ինքնութեան անխաթար պահպանութեան: Հզօր ու շէն հայրենիքի տեսլականի իրագործումը կը պահանջէ յանձնառութեան եւ անձնագոհութեան ոգի ու գիտակցութիւն, ազնիւ ու արդար գործելակերպ եւ հոգեւոր, բարոյական արժէքներու վրայ հիմնուած կենսակերպ: Այդ առաքելութիւնը հնարաւոր է իրականութիւն դարձնել մեր Տիրոջ լուսաւոր օրինակով, որ, ըստ Իր խօսքին, չեկաւ պաշտօն, ծառայութիւն եւ պատիւ ընդունելու, այլ ծառայելու (Մատթ. 20.28): Ամէն մէկ պաշտօն եւ իշխանութիւն, հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտի մէջ պէտք է ծառայէ երկրի առաջընթացին, ընդհանրին բարեկեցութեանն ու ապահովութեանը: Երբ պաշտօնը կը դադարի սպասաւորութիւն ընկալուելէն, կը դառնայ պատճառ կամայականութիւններու, չար ու անարդար



գործերու: Փրկչի Սուրբ Ծննդեան խորհուրդով, նորոգուած կեանքով, պիտի կարենանք կերտել նոր իրականութիւն, ուր գերակայ են փոխհասկացողութիւնն ու համերաշխութիւնը, ուղղամտութիւնն ու հայրենանուիրութիւնը:

Աղօթենք, որ մեր հայրենիքը դառնայ մտուր աստուածային ներկայութեան, եւ մեր ժողովուրդի զաւակներուն հոգիները զօրանան հաւատքով ու լուստեսութեամբ»:

Պատարագի աւարտին կատարուեցաւ Ջրօրհնէք: Խաչի այս տարուան կնքահայրն է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակաւոր արտիստ Դաւիթ Ամալեանը:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱԻՈՐԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՊԱՇՏՕՆԵՌԻԹԻՒՆԸ

Յունուար 12-ին, Գեորգեան ճեմարանի հանդիսութիւններու դահլիճին մէջ, Վեհափառ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներու առիթով հանդիպեցաւ Մայր Աթոռի տարբեր կառոյցներու մէջ պաշտօնավարող աշխարհական աշխատակիցներուն հետ:

Մայր Աթոռի պաշտօնէութեան անունով Վեհափառ Հայրապետին շնորհատրական խօսք ուղղեց Մայր Աթոռի Համակարգչային եւ ինժինեռատեխնիկական սպասարկման բաժնի տնօրէն տիար Սմբատ Մարգարեանը:

Նորին Սրբութիւնը իր երախտագիտութիւնն ու գնահատանքը յայտնեց Մայր Աթոռի աշխատակազմին, մանաւանդ յետպատերազմեան այս դժուարին շրջանին նուիրումով, սիրով եւ նախանձախնդրութեամբ իրենց պարտականութիւններն ու աշխատանքները իրականացնելուն համար:

Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ տարուան ընթացքին նախանշուող կարեւոր ծրագիրներուն:

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհափառ Հայրապետին կողմէ կատարուեցան հետեւեալ նշանակումները.

Արժանապատիւ Ս. Տրդատ քահանայ Գրիգորեան պիտի ծառայէ ՀՀ Զինուած ուժերուն մէջ, Արժանապատիւ Ս. Սեպուհ քահանայ Յակոբեան ու Ս. Յովհան քահանայ Յովհաննիսեան՝ Արցախի թեմին, Արժանապատիւ Ս. Տիրան քահանայ Նահապետեան՝ Մասեացոտնի թեմին, Արժանապատիւ Ս. Արտաւազդ քահանայ Սիմոնեան՝ Գուգարաց թեմին, Արժանապատիւ Ս. Ներսէս քահանայ Աշուղբաբեան եւ Ս. Արամ քահանայ Կարապետեան՝ Վայոց Ձորի թեմին, Արժանապատիւ Ս. Տիգրան քահանայ Յակոբեան՝ Սիւնեաց թեմին, Արժանապատիւ Ս. Մաղաքիա քահանայ Գեորգեան՝ Արագածոտնի թեմին, Արժանապատիւ Ս. Արտաշէս քահանայ Յակոբեան՝ Ուրբանիոյ հայոց թեմին, Արժանապատիւ Ս. Յուսիկ քահանայ Դոխտլեան՝ Գեղարքունեաց թեմին մէջ:

Արժանապատիւ Ս. Յովհաննէս քահանայ Մարութեանը, ազատուելով Վանաձորի Հայորդեաց տան հոգեւոր տեսուչի պաշտօնէն, պիտի ծառայէ Արարատեան Հայրապետական թեմին իսկ Արժանապատիւ Ս. Պողոս քահանայ Միքայէլեան, ազատուելով «Իզմիրլեան» բժշկական կեդրոնի հոգեւոր տեսուչի պաշտօնէն, պիտի ծառայէ Մասեացոտնի թեմին մէջ: Զինք փոխարինեց Արժանապատիւ Ս. Սահակ քահանայ Սահակեանը:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՒՒ ԵՒ ՀԲԸՄԻ ՀՈՎԱՆԻՒՆ ՆԵՐՔՈՅ ԳՈՐԾՈՂ ՀԱՅՈՐԴԵԱՅ ՏՈՒՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆԸ

Յունուար 18-ին Վեհափառը ընդունեց Հայորդեաց տուններու տնօրէններն ու փոխտնօրէնները:

Նորին Սրբութիւնը, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցելով Հայորդեաց տուններու տնօրինութեանը, մեծապէս կարեւորեց անոր առաքելութիւնը հայ ժողովուրդի եւ Եկեղեցւոյ կեանքին մէջ: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը յայտնեց տնօրինութեան, մանկավարժներուն եւ վարչութեան անդամներուն անոնց նախանձախնդիր ու նուիրեալ աշխատանքին համար՝ յորդորելով շարունակել իրենց արդիւնաւոր առաքելութիւնը նոր սերունդին ճիշտ խնամք ու դաստիարակութիւն ապահովելու գործին մէջ:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ նաեւ Հայորդեաց տուններու առջեւ ծառայած խնդիրներու յաղթահարման եւ գործունէութիւնը առաւել արդիւնաւոր դարձնելու ձեւերուն:



ԿԱՐԳԱԼՈՅԾ ՀՈՉԱԿՈՒԱԾ ԵՆ Ս. ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱՅ ԽՈՒՆՈՅԵԱՆԸ ԵՒ Ս. ՊԵՏՐՈՍ ՔԱՀԱՆԱՅ ԲԱՂՐԱՄԵԱՆԸ

Յունուար 20-ին հայրապետական տնօրինութեամբ կարգալոյծ հռչակուած են Ս. Մեսրոպ քահանայ Խունոյեանը անոր հոգեւոր ծառայութենէն հրաժարիլ խնդրելուն պատճառով:

Հայրապետական տնօրինութեամբ կարգալոյծ է հռչակուած նաեւ Հարաւային Ռուսաստանի հայոց թեմին ծառայած ու հանգիստի կոչուած, ապա ընտանիքով Միացեալ Նահանգներ տեղափոխուած Տ. Պետրոս քահանայ Բաղրամեանը՝ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմին մէջ հակականոնական գործունէութիւն ծաւալելու եւ եկեղեցականին անյարիւր վարքագիծին համար:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՆ ՄԷՋ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՇՈՏ ՄԻՆԱՍԵԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ



Յունուարի 24-ին Վեհափառ ընդունեց Մինեաց թեմի Թեմական Խորհուրդի ատենապետ, «Միսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասեանի Պաշտպանութեան խորհուրդի ներկայացուցիչները, առաջնորդութեամբ Մինեաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Յակոբեանի: Խորհուրդի ներկայացուցիչները Նորին Սրբութեան ներկայացուցին կալանքի մէջ գտնուող տիար Աշոտ Մինասեանի նկատմամբ իրականացուող քրեական հետապնդման իրաւական գործընթացներու մանրամասնութիւնները՝ մտահոգութիւն արտայայտելով անոր առողջական

վիճակի եւ կալանքի մէջ գտնուելու անհամատեղելիութեան առնչութեամբ: Նորին Սրբութիւնը, բարձր գնահատանքով անդրադարձաւ տիար Մինասեանի հայրենանուէր ու եկեղեցասէր գործունէութեան, միաժամանակ արձանագրեց, որ Եկեղեցին զերծ կը մնայ իրաւական գործընթացներու միջամտութիւններէն: Մայր Աթոռի սպասումն է, որ դատաւարական գործընթացները իրականացուին անաչառութեան ու բազմակողմանիութեան սկզբունքներով եւ նկատի առնուի անոր առողջական վիճակը: Նորին Սրբութիւնը նաեւ գնահատանք յայտնեց Պաշտպանութեան խորհուրդին իրենց մարդասիրական նախաձեռնութեան համար:

ԲԱՆԱԿԻ ՕՐՈՒՍՅ ԱՌԻԹՈՎ ԿԱՏԱՐՈՒԵՑԱԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂՁԱՆՔ

Յունուար 27-ին, Վեհափառ Հօր հանդիսապետութեամբ, Արմաւիրի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցոյ մէջ (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրուայ կապակցութեամբ կատարուեցաւ Հանրապետական մաղթանք:

Սրբազան արարողութեան ներկայ էին ՀՀ Զինուած ուժերու բարձրագոյն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ եւ ՀՀ Զու Հոգեւոր Առաջնորդութեան գնդերէցներ: Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց բանակի օրուան առիթով իր խօսքին մէջ նշեց.

Անկախութեան յաջորդած երեք տասնամեակներուն ընթացքին մեր բանակը փորձութիւններով անցաւ կազմաւորման դժուարին ճանապարհը: Կերտեց փառաւոր յաղթանակներ նաեւ ապրեցաւ 44-օրեայ վերջին պատերազմի արհաւիրքներու դառնութիւններն ու ցաւը: Այդ իսկ



պատճառով բանակի տարեդարձի ակնկալուած ուրախութիւնը չէ պարտւած մեր սրտերը այսօր, այլ սոսկալի մորմոքը մարդկային եւ տարածքային ծանր ու վշտագին կորուստներու եւ դեռեւս չամոքուած կսկիծը մեր հոգելոյս նահատակներուն:

Այսօր վերստին մեր հաւաքական աղօթքով Աստուծոյ արքայութիւնը կը հայցենք մեր հերոսներու անմահ հոգիներուն համար, իսկ մեր հրամանատարներուն ու զինուորներուն, որոնք քաջաբար մաքառեցան ու կը շարունակեն իրենց նուիրեալ ծառայութիւնը հայրենիքին, կը մաղթենք հայկեան ոգի եւ հայկեան բազուկի յաղթութիւն, ամրութիւն, կորով եւ իմաստութիւն:

Սիրելիներ, [...Ինչպէս անցեալին] **Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց** նշանաբանը պէտք է ըլլան իւրաքանչիւր բանակայինի կեանքի հաւատամքն ու հիմքը:

Մեր բանակի կազմաւորման 30-ամեայ տարեդարձի հանգրուանը առիթ է մեր զաւակներու անձնդիր ծառայութեան գնահատանքին եւ արժեւորման, առիթ է նաեւ ինքնաքննութեան, գործուած սխալներուն եւ թերացումներուն լուրջ անդրադարձին: ...Պարտութիւնները անդառնալի եւ վերքերը անբուժելի կը մնան, եթէ մենք ուժ չենք գտներ վերյառնումի ու արարման, եթէ գլուխ կը բարձրացնէ մեղաւորներ փնտռելու ու պարտութիւնը իբրեւ անխուսափելիութիւն ներկայացնելու մոլուցքը, եթէ հաւատքը չի բխիր անկեղծ սրտէն ու մաքուր մտքէն, որ կարելի է Աստուած մասնակից դարձնել հայրենիքը շէնցնելու եւ հզօրացնելու առաքելութեանը: Երբ հաւատարիմ ենք գտնուած մեր առաքելութեան, մեր հայրենիքը ծաղկեր է, սահմանները անառիկ են մնացած: Երբ անհաւատարմութեան, անարդարութեան որով է խառնուած մեր արդար ցորենին, պարտուած ենք, նահանջ ապրած եւ երկիր կորսնցուցած: Երբեք չմոռանանք առաքելի խօսքը՝ «Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ մեզի հակառակ կ'ըլլայ» (Հռ. 8.31):

Սիրելիներ, Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակով պայմանաւորուած՝ հրամայական է ժամանակներու պահանջներուն համարժէք Հայոց բանակին հզօրացումը, որուն պիտի նուիրուինք մեր ամէն կարելիութեամբ: Մեր բանակի արբազան առաքելութիւնը պիտի շարունակէ մնալ մեր ժողովուրդի ազգային ինքնութեան եւ ազատ ու անկախ կեանքի պաշտպանութիւնը մեր պատմական, հարազատ բնօրրանին մէջ: Հայոց Եկեղեցին եւ եկեղեցականը զօրաւիզ են Հայոց բանակին, ձեզի՛, սիրելիներ, հայրենիքի խաղաղութեան ու ապահովութեան, մեր արդար իրաւունքներու պաշտպանութեան կենսական յանձնառութեան մէջ:

Կը հաւատամ, որ փորձութիւնները պիտի դիմագրաւենք ազգային միասնութեամբ եւ մեր կեանքը պիտի պայծառացնենք նոր յաղթանակներով:

Հանրապետական մաղթանքէն ետք Գեորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւններու դահլիճին մէջ տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն եւ պարգևաբաշխութիւն:

Ի գնահատութիւն Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն, Վեհափառը **«Սուրբ Ներսէս Շնորհալի»** պատուոյ բարձր շքանշանին արժանացուց ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ կարգ մը զինուորականներու յանձինս գնդապետներ Կարէն Չալաւեանի, Արթուր Պօղոսեանի, Լորայր Մկրտչեանի, Գագիկ Ասլանեանի, Արէն Սարգսեանի եւ Էրիք Գրիգորեանի, Արման Սարգսեանի եւ Տիգրան Ղարիբեանին:

Ընդունելութեան ժամանակ ՀՀ Պաշտպանութեան նախարարին հրամանով զինծառայողներու հոգեւոր եւ հայրենասիրական դաստիարակութեան համար կարգ մը եկեղեցականներ արժանացան նախարարութեան պարգևներուն: Այսպէս,

«Մարշալ Բաղրամեան» մետալ շնորհուեցաւ ՀՀ Զու. Հոգեւոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսէս վարդապետ Սարգսեանին:

«Անդրանիկ Օզանեան» մետալով պարգևատրուեցան Քրեակատարողական հիմնարկներու հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբէն վարդապետ Զարգարեանը, Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Արիս արեղայ Տօնոյեանը, աւագ գնդերէց Արժանապատիւ Տ. Պսակ քահանայ Մկրտչեանը, գնդերէցներ Արժանապատիւ Տ. Մանուկ քահանայ Զեյնալեանը եւ Տ. Տրդատ քահանայ Գեորգեանը:

«Դրաստամատ Կանայեան» մետալ շնորհուեցաւ գնդերէցներ Գագիկ սարկաւազ Յակոբեանին, Մինաս սարկաւազ Կարապետեանին, Լորիս սարկաւազ Անդրեասեանին, Միմոն սարկաւազ Իգիթեանին, Գեորգ սարկաւազ Միրզոյեանին, Արթուր սարկաւազ Օհանեանին, Արթուր սարկաւազ Արամեանին:

Լուրեր Ծուխեր

ՄԵԼՊՈՒՐՆ Ս. Աստուածածին Եկեղեցի

Յունուար 5-ի երեկոյեան տեղի ունեցաւ Երեկոյեան ժամերգութիւն և յաջորդիւ՝ Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի Պատարագ: Ս. Պատարագի վերջաւորութեան կատարուեցաւ նախատօնակ՝ Դպրաց դասի Սուրբ Ծննդեան շարականներու երգեցողութեամբ, որ մեծ ուրախութիւն և խանդավառութիւն շնորհեց Ս. Պատարագի մասնակիցներուն:

Յունուար 6-ին առաւօտուն մատուցուեցաւ Սուրբ Ծննդեան և Աստուածայայտութեան Պատարագ, որու ընթացքին ընթերցուեցաւ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդեան պատգամը: Ս. Պատարագի աւարտին կատարուեցաւ Ջրօրհնէք: Օրհնուած մեռնաբոյր ջուրը բաժնուեցաւ ներկաներուն ի մխիթարութիւն և բժշկութիւն հոգւոյ և մարմնի: Այս տարուան Ջրօրհնէաց Ս. Խաչի կնքահայրութեան պատիւը շնորհուեցաւ Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Սուրբ Խորանին բազմամեայ սպասաւոր Շիրազ ուրարակիր Տանկուրեանին: Եկեղեցւոյ Սուրբ Խաչը Տանկուրեաններու տունը մնաց Սուրբ Ծննդեան 8 օրերու ընթացքին: Յունուար 13 ին, Եկեղեցւոյ Հոգևոր Հովիւ Տէր Խաչէր քին. Յարութիւնեանի առաջնորդութեամբ, Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդի անդամները, եկեղեցւոյ մէջ սպասաւորող դպիրներն ու դպրուհիները այցելեցին Տանկուրեաններու ընտանիքին՝ երկրպագութիւն և աղօթք ընծայելու Ս. Խաչին: Տէր Հայրը կատարեց տնօրհնէքի կարգ, որմէ ետք Ս. Խաչը վերադարձուեցաւ Եկեղեցի:



Օրհնութեամբ՝
Տէր Խաչէր քահանայ Յարութիւնեան

Օրլանտ Նոր Զելանտա

Կիրակի 9 Յունուարին Օրլանտ քաղաքի Ղպտիներու Saint Mark's Coptic Orthodox Church-ի մէջ Հայ համայնքը տօնեց Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտութեան տօնը, կազմակերպութեամբ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդին:

Քառասունէ աւելի հաւատացեալներ մասնակից դարձան եկեղեցական արարողութեան որ կը բաղկանար չորս մասերէ.

- Ա) Շարականներու երգեցողութիւն
- Բ) Ճաշու գիրքի եւ Աւետարանի ընթերցում
- Գ) Պատգամ
- Դ) Ծննդեան եւ Ջրօրհնէքի երգեր – վիտեռիզներու ցուցադրութիւն

Շարականներու երգեցողութիւնը կատարեց Զուարթնոց Դպրաց խումբը, ղեկավարութեամբ Նշան Սրկ. Պասմաճեանի: Հակառակ այն իրողութեան որ Քովիտի պատճառով երկար ժամանակ կարելի չէր եղած փորձեր կատարել, սակայն խումբը լաւագոյնս մեկնաբանեց մեր հոգեթով շարականները:





Խումբին մաս կազմեց պարմանուհի Լուիզա Գրիգորեան որ սօլօ կատարեց Սուրբ Սուրբբ: Ապա երկու երիտասարդներ, յանձինս Տախիա Գրիգորեանի եւ Միքայէլ Պետրոսեանի, կատարեցին ճաշու գիրքի ընթերցումը Հայերէն եւ Անգլերէն լեզուներով:

Աւետարանի ընթերցումէն ետք օրուան պատգամը տուաւ Նշան Սարկաւազ: Ան փոխանցեց Սրբազան Հօր եւ Թեմական Խորհուրդին ամանորի եւ Ս. Ծննդեան բարեմաղթանքները ՆՁի Հայ համայնքին, նաեւ անոնց շնորհակալութեան խօսքը Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ պաշտօնական արձանագրութեան համար, որ Նոր տարուան լուսազոյն նուէրն էր մեր Թեմին: Ապա շնորհակալութիւն յայտնեց Ղպտի քահանայ Պիշոյ հոգեւոր հովիւին, որ սիրայօժար տրամադրած էր եկեղեցին մեր

համայնքին եւ խոստացած է տրամադրել երբ պէտքը ունենանք: Բացատրուեցաւ թէ Ասորի, Մալապար, Եթովպ եւ Ղպտի Ուղղափառ եկեղեցիներուն հետ Հայ Առաքելական եկեղեցին նոյն դաւանանքը ունի, հետեւաբար այս 5 եկեղեցիները նոյն եկեղեցին կարելի է համարել, թէւ ծեսերը կը տարբերին իրարմէ: Քաջալերական գտաւ համայնքի երիտասարդներուն եւ պատանիներուն այսօրուան մասնակցութիւնը եկեղեցական արարողութեան, ինչ որ նաեւ արդիւնք է անոնց ծնողներուն գիտակցութեան:

Նշան Սարկաւազ իր պատգամին մէջ յիշատակեց Առաջնորդ Սրբազան հօր ամանորեայ խորհմաստ պատգամը ուղարկուած Հայկական կազմակերպութիւններուն, մանաւանդ անոր բարեմաղթանքը, ուր կ'ըսէ *«Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով կ'աղօթեմ առ Աստուած, որ Նորածին Փրկիչը մուտք գործէ ձեր կազմակերպութեան իւրաքանչիւր անդամի հոգիէն ներս, տալով կորով ապրելու, նորոգելու ձեր հաւատքը, բուժելու մեր վերքերը: Թող Փրկիչը յաղթական երթ պարգեւէ Հայաստանին, Արցախին եւ Սփիւռքի մեր պայքարող ժողովուրդին»:*

Խորհրդածելով Քրիստոսի Ծնունդին մասինը, Սարկաւազը ըսաւ.

Անորոշութիւն ապրող աշխարհի մէջ ծնաւ Քրիստոս եւ լոյս դարձաւ աշխարհին: Աղքատ պայմաններու տակ ԹԱԳԱԻՈՒՄ մը ծնաւ եւ աշխարհակալ թագաւորներ անորոշութեան մատնեց: Անոնք կարծեցին որ իրենց տեղը պիտի առնէր Բեթլեհեմի աննշան փարախի մը մէջ ծնած մանուկը: Սակայն այս նոր թագաւորը չէր հետաքրքրուած պալատներով, բանակներով կամ հարստութիւններով: Անոր ծնունդը ճամբան կը բանար այն թագաւորութեան, որ նիւթական չէր այլ երկնային:

Շատերու համար ծիծաղելի կրնայ թուիլ երկնային թագաւորութիւն բացատրութիւնը: Չարմանալի չէ կամ մեղադրելի չեն անոնք, որովհետեւ անոնք փորձառութիւնը չեն ապրած հաւատքի զօրութեան եւ վստահութիւնը չեն ունեցած հանդէպ Քրիստոսի: Եկեղեցի՛ն է այդ վստահութիւնը տուողը իսկ եկեղեցի կը նշանակէ միասնութիւն, իրարու հանդէպ սէր, իրերհանդուրժողութիւն, որ կը սպասուի մեր բոլորէն» եզրակացուց Սարկաւազը:

Ապա ցուցադրուեցան կարճ տեսաերիզներ Սուրբ Ծննդեան եւ Մկրտութեան երգերու՝ Մեծացուցեց, Խորհուրդ Մեծ, Այսօր Տօն է, Ով Չարմանալի, Այսօր Չայնն: Պաստառի վրայ սփռուեցաւ նաեւ Գեղարդ երգեցիկ խումբի կարճ տեսաերիզը՝ հոգեւոր դաստիարակչական բովանդակութեամբ: Աւարտին՝ Ծխական Խորհուրդի յայտարարութիւններով հանդէս եկաւ Տոքթ. Չաւէն Փանոսեան:

Խանդավառ մթնոլորտը շարունակուեցաւ հաւաքական ընթրիքով Օպերժին ճաշարանի մէջ ներկայութեամբ 20 մասնակիցներու:



Հայ Առաքելական Ս. Յարութիւն Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցի միջոցառումը՝ Տարեմուտի և Սուրբ Ծննդեան Տօների Առիթով

2022թ.-ի Նորամուտի կապակցութեամբ կազմակերպուած մեր միջոցառումը՝ բոլորովին իրաջատու կը իր ուրոյն առանցքային խոհափիլսոփայական թեմայով և ընդգրկունութեամբ:

Միջոցառումը տեղի ունեցաւ սոյն թուականի Յունուարի 6-ին, Սիդնեյի Սուրբ Յարութիւն Եկեղեցւոյ հանդիսութիւնների սրահում: Պատիւ ունէինք հիւրընկալելու՝ Աւստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարեանին, Տեր Աւետիս քահանայ Հանբարձումեանին, ինչպէս նաև Կիրակնօրեայ Դպրոցի սանների ծնողներին:



Ամենամեայ Carols-ների կատարման ձևաչափից շեղուելով, Դպրոցի ղեկավար երեւելին Յասմիկ Համբարձումեանի մտայադացմամբ և նախաձեռնութեամբ, որոշեցինք մեր այս տարուայ նիւթն ու ասելիքն ընտրել և կառուցել՝ հայ ազգային մշակութային և պատմական հարուստ ժառանգութիւնը ոգեկոչելով, ինչպէս նաև աշխարհի բոլոր ազգերի Ամանորը նշելու աւանդոյթներին և առանձնայատկութիւններին անդրադառնալով և դրանք բացայայտելով:

Հիմնական թեմատիկ գիծը խարսխուած էր Հայ ազգի մեծանուն գրող, Գեորգ Էմինի «Յաւերժութեան ճամբորդը» գրական ստեղծագործութեան հիման վրայ, որի գլխաւոր հերոսի ընտրած ճանապարհագրային երթուղով՝ Կիրակնօրեայ Դպրոցի սանների շուրթերից և իրենց անհատական մեկնաբանութեամբ, իրականացրեցինք աշխարհասփիւռ զարմանահրաշ մի շրջագայութիւն:

Միջոցառման սկիզբն ազդարարուեց հետևեալ խօսքերով.

«Դարերի խորքից, պատերազմներից ու ասպատակումներից աւերուած ճամբաներով, հրի ու սրի միջով, դէպի մեզ է գալիս մի յոգնած, վիրաւոր, բայց յամառ ու տոկուն ճամբորդ:

Ինչքան աւելի է նա մեզ մօտենում, այնքան աւելի շիտակ է դառնում նրա կեցուածքը, տեսքն՝ այնքան վայելուչ ու խրոխտ: Կոտորածի ու գաղթի, թալանի ու հրդեհի, լացի ու կոծի փոխարէն խաղաղ կեանքի ու աշխատանքի կանչեր են լսուում, և նրա աւեր ու աւար ճամբին շատանում են կոթողներն ու շէնքերը, երգն ու ծիծաղը:

— Ո՞վ ԵՄ ԴՈՒ, ՃԱՍԲՈՐԴ,— կը հարցնէր նրան երգչախումբամբոյսի միջից ծերունու մի ձայն:

Բայց ճամբորդն իսկոյն չէր ասի, թէ ինքը Հայաստանն է, հայ ժողովուրդը:

Այդպէս հետաքրքիր չէր լինի, և դա չէր վայելի տասնեակ դարերի պատմութիւն ունեցող մի երկրի ու ժողովրդի գաւակի»:



Դպրոցի՝ արուեստի ուսուցչուհի, օրիորդ Վանա Քալայջեանի մասնագիտական և երևակայան ներուժի կիրառմամբ, երեխաները պատկերել էին ընդգրկուած և ներկայացուած բոլոր երկրների պետական դրօշները, տարբերանշանները և սովեալ պետութեան բնութագրական խորհրդանիշերը:

Դպրոցի կրտսեր դասարանի ուսուցչուհի՝ օրիորդ Քլարա Նաջարեանի, ինչպէս նաև՝ միջին և աւագ դասարանի ուսուցչուհի՝ տիկին Շուշան Պօղոսեանի անհատնում ջանքերով, մեր շնորհաշատ երախաների ոսկեղնիկ հայերէնով՝ հնչեցին հետևողականօրէն մշակուած հայեցի խօսքը, մեզ պատմող տարեմուտեան

հրաշքների, այլևայլ երկրների աւանդոյթների և ժողովուրդների մասին:

Այս քաղցրահունչ պատմութիւններն ուղղորդուած էին Կոմիտասեան մշակումներով՝ ազգային ժողովրդական երգերի և պարերի համեմամբ, ինչպէս նաև Ամանորեայ և Սուրբ Ծննդեան արևմտեան սիրուած քերուլների կատարմամբ:

Միջոցառման գեղարուեստական մասի պատասխանատուն էի ես, ոպէս դպրոցի երգի ուսուցչուհի: Ստեղծագործութիւնների ընտրութեան տրամաբանութիւնը պայմանաւորուած էր հնարաւորինս ընդգրկուն և զանազան նիւթերի մատուցմամբ, հայոց լեզուի՝ արևելեան և արևմտեան բարբառների, ազգային ոգու և դիմագծի, մտքի և բնաւորութեան ձկունութիւնը երեխաներին հրամցնելու և ընտելացնելու նպատակայնութեամբ:

Ընդգրկուել էին հետևեալ երաժշտական ստեղծագործութիւնները՝ ժողովրդական կատակերգ «Դան դան դանեդան», 80-90-ականների սերնդի համար, մանկութեան ձմեռային հեքիաթի ազդարար՝ Ռուբէն Հախվերդեանի «Զիւնը», Ֆրանց Քզավերի «Լուռ գիշեր», «Silent Night» ստեղծագործութիւնը՝ հայերէն և անգլերէն տարբերակներով, «Հոպ թոփ» ազգային պարերգը՝ պարային համարի կատարմամբ, Ջեյմս Լորդ Փայերփոնթի «Ուրախ զանգակներ», «Jingle Bells» երգը՝ հայերէն և անգլերէն տարբերակներով: Տօնական ծրագիրը եզրափակեցինք՝ քաղաքամայր Երևանի օհներգը դարձած՝ Պարոյր Սևակի խօսքերի հիման վրա գրուած, կոմպոզիտոր՝ Էդգար Յովհաննիսեանի « Էրեբունի Երևան» երգի յաղթական կատարմամբ:

Միջոցառման աւարտին, մեր՝ Յաւերժի ճամբորդը, վերջիվերջոյ բացայայտեց, թէ ով է նա իրականում, ասելով որ.

«Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես, որ դար ու դարեր, միայնակ կամ գայլերով շրջապատուած, այսօր ապրում եմ եղբայր ժողովուրդների համերաշխ ընտանիքում:

Յաւերժի ճամբորդն եմ ես, որը, դարերի խորքից եկած, դէպի դարերն է գնում և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գէթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս յաւերժական արևի ներքոյ»:

Հաւատացած եմ, որ այս միջոցառումը՝ թէ՛ մասնակիցների և թէ՛ հանդիսատեսի համար, անչափ նշանակալից և յիշարժան դարձաւ, առաւելապէս՝ Գեորգ Էմինի կերտած՝ Յաւերժի ճամբորդի, հետևալ մտքի արտայայտմամբ.

«Մփիւռքի այն հայն եմ ես, որին տառապանքը սովորեցրել է յարասնելու և հայ մնալու գաղտնիքը, և որն յօր պանդուխտ է, իսկ վաղը՝ նոր Հայաստանի քաղաքացի»:

Մարիաննա Պօղոսեան

«Հայ Եկեղեցույ Չայն»-ի Հարցազրույցը Նոր Զելանդիայի Օքլանդ Բաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցույ Ծխական Խորհուրդի Ատենապետ Պրն. Յակոբ Երլտրզեանի Եւ Ատենադպիր՝ Տոքթ. Զաւէն Փանոսեանի Հետ



Կիրակի 23 Յունուար 2022-ին Հայ Եկեղեցույ Չայնէն ձայնասփռուեցաւ հարցազրույց մը Օքլանդի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցույ Ծխական Խորհուրդի ատենապետ Պրն Յակոբ Երլտրզեանի եւ ատենադպիր՝ Տոքթ. Զաւէն Փանոսեանի հետ: Իր շահեկանութեան համար հարցազրույցը կը հրատարակենք Փարոսի 54րդ թիւով: (Խմբ.)

Հայ Եկեղեցույ Չայն (ՀԵՉ) – Գիտեմ որ քիչ մը դժուար հարցում է այս հարցումս: Պիտի խնդրէի նախ դուք զձեզ ներկայացնել:

Յակոբ Երլտրզեան եւ Զաւէն Փանոսեան (ՄԳԼԵ) – Ծնորհակալ ենք այս առիթին համար:

Յակոբ Երլտրզեան – Իրաքահայ եմ: Նոր Զելանդիայի փոխադրուեցանք 26 տարի առաջ կնոջս՝ Մալբիին (Ճաղլայեան) եւ երկու զաւակներուս՝ Բաֆֆիին եւ Հուրիին հետ: Զաւակներս իրենց համալսարանական ուսումը ստանալէն ետք փոխադրուեցան Միսսիսի եւ այնտեղ կը գործեն Բաֆֆիին՝ հաշուէքննութեան իսկ Հուրիին՝ փաստաբանութեան ծիրերէն ներս: Գործով՝ հագուստի վաճառական եմ, անձնական գործ ունիմ այս մարզին մէջ տարիներէ ի վեր: Փոխադրուելէն անմիջապէս ետք, խումբ մը ընկերներու հետ Օքլանդի մէջ հիմնեցինք Նոր Զելանդիայի Հայկական Միութիւնը, որուն գործունէութիւնը կը տարածուէր եկեղեցական, մշակութային, կրթական եւ ընկերային բնագաւառներէն ներս: Ինչպէս սովորութիւն է Հայր երբ Հայուն հանդիպի եկեղեցի, ակումբ կը հիմնէ: Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնելու այս մեծ քայլը առինք:

ՀԵՉ – Ուրախ ենք յայտնելու որ ձեր դուստրը Հուրիին նաեւ ընդգրկուած է Հայ Դատի աշխատանքներուն մէջ, որուն համար շնորհակալ ենք: Իսկ Տոքթոր Զաւէն՝

Զաւէն Փանոսեան – Իրաքահայ եմ, ծնած եմ Քերքուք, մեծցած եմ Պաղտատի մէջ: Ես ալ Յակոբին նման կնոջս Ռիմա Համբարեանին եւ երկու փոքր տղոցս հետ փոխադրուած եմ Օքլանդ 1995-ին: Բժիշկ մասնագէտ եմ ներքին հիւանդութեանց՝ շաքարախտի եւ endocrinology-ի: Առաջին տարիները շատ զբաղած էի գործերով բայց աւելի ուշ կինս ու ես սկսանք մասնակցիլ համայնքային գործունէութեան: Ուրախ եմ որ ազգային շունչով սոգորուած հայրե-նակիցներու հետ միասին աշխատեցանք եւ հասանք հանգրուանի մը որ կարողացանք եկեղեցի հիմնել: Սկզբնական շրջանին, Աղան Սրբազան հայրը





հոգևոր բաւարարութիւն կու տար իր այցելութիւններով, գործը շարունակեցին Հայկազուն Սրբազանն ու Տէր Աւետիսը, այժմ նախաձեռնեցինք պաշտօնականացնել եկեղեցին եւ զայն պետութեան մօտ արձանագրել ինչպէս բոլոր միւս եկեղեցիները: Քաջալերանք եւ օգնութիւն ստացանք եւ ի համայնքէն, եւ Սրբազան հօրմէն, եւ Առաջնորդարանէն եւ Տէր Աւետիս Քահանայէն:

Յակոբ Երլտրզեան – Զաւէնը համեստաբար չըսաւ որ ինք երկար տարիներ յաջողապէս տարած է ՆԶԻ Հայկական Միութեան աստեւապետութիւնը:

ՀԵԶ – Վստահ եմ, Տոքթօր, որ մեր ունկնդիրներէն շատեր հարցումներ պիտի ունենան ձեզի ուղղելիք շաքարախտի եւ ներքին հիւանդութեանց մասին եւ հաւանական է որ դարձեալ այս յայտագրէն հանդիպինք այս անգամ մեր ունկնդիրներուն հարցերուն պատասխանելու համար:

Զաւէն Փանոսեան – Մեծ հաճոյքով պատրաստ եմ պատասխանելու մեր քոյրերուն ու եղբայրներուն բոլոր հարցերուն:

ՀԵԶ – Ուղիղ 10 տարի առաջ, հոգելոյս Ադան Սրբազանին եւ այն օրուան Մելպուրնի հոգևոր հովիւ Հայր Կիրակոսին հետ այցելեցինք Նոր Զելանտա, Ուելինկթընի եւ Օքլանտի Հայ համայնքին: Տպաւորութիւնս մեծ էր այդ համայնքներէն մանաւանդ Հայու տեսակէն: Զայս ասած, խնդրեմ ըսէք թէ ինչ է թիւր ՆԶԻ Հայ համայնքին, ո՞ր կեդրոնացած են եւ ինչով են զբաղուած:

ՄԳԼԵ - Օքլանտ ունինք 100ի շուրջ չափահասներ, առաւել 10-15 պատանիներ: Օքլանտի հայերը գաղթած են ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքէն, Պարսկաստանէն եւ Հայաստանէն: Ունինք նաեւ գաղթողներ ԱՄՆէն: Ուելինկթընի հայերը առաւելաբար Հայաստանէն են եւ թիւով նուազ քան Օքլանտ: Երկու Հայ ընտանիք կը բնակի Համիլթըն քաղաքը, որ Օքլանտէն 120 քիլոմէթր հեռու է, 1 ընտանիք՝ Բոթորուա, 225 քիլոմէթր հեռու եւ 1 ընտանիք Քրայսթչըրչ, Հարաւային կղզիի քաղաքներէն, Օքլանտէն մօտ 1100 քիլոմէթր, Ուելինկթընէն 400 քիլոմէթր հեռու: Վերջին տարիներուն Աւստրալիա գաղթեցին բազմաթիւ, հազարաւոր իրաքահայեր եւ սուրիահայեր, սակայն ՆԶ այդպիսի գաղթ չեղաւ: Նոր արիւնք քիչ է սակայն տակաւին ունինք առողջ եւ ազգային զգացումներով լեցուած համայնք: Առիթները միշտ օգտագործած ենք իրարու մօտ գալու: Ազգային կարեւոր տօները միշտ յիշատակուած են: Թէեւ Քովիտը մեր կեանքը դանդաղեցուց եւ գիտութիւնը բաւական հեռու կը պահէ երիտասարդութիւնը եկեղեցիէն, իսկ այս համաշխարհային երեւոյթ է, սակայն Պրն Նշանին Միտնիէն Օքլանտ փոխադրուիլը մեր համայնքին համար մեծ օգուտ եղաւ, ան նոր եռանդ բերաւ եւ երիտասարդութիւնը քաջալերեց եւ աշխատանք տուաւ անոնց եկեղեցական արարողութեանց մէջ: Այդ աշխատանքը կը շարունակուի եւ մենք այսօր երիտասարդներ ունինք եկեղեցոյ կեանքին մէջ:

ՀԵԶ– նոր սերունդը որքան՞ ընդգրկուած է համայնքի կեանքին մէջ:

ՄԳԼԵ- Մեր փոքրերը մեծցան եւ երիտասարդ են: Երկար տարիներ չունէինք փոքրիկներ, որուն հետեւանքով մեր 25 տարի առաջ ստեղծած միօրեայ վարժարանը փակուեցաւ: Ուրեմն տարիքային տարբերութիւնը մեծ է երիտասարդներուն եւ այսօրուան փոքրերուն միջեւ: Հանգրուաններով երիտասարդներ կը մասնակցին ակմբային գործունէութեան: Վերջերս, ինչպէս վերը նշեցինք, սկսան մասնակցիլ եկեղեցական ձեռնարկներուն: Կարեւոր մէկ հանգամանք մեր բոլոր երեխաները հպարտ են իրենց հայութեամբ: Այս խիստ կարեւոր երեւոյթ է որ եկեղեցին պիտի փորձէ վառ պահել իրենց մէջ:

ՀԵՁ – Ի՞նչ ունիք մեզի հետ կիսելու: Ի՞նչ օգնութեան պէտք ունիք

ՄԳԼԵ – Անկեղծ ասած, մենք ոչ մէկ օր չենք զգացած որ մենք Սիստինի Հայ համայնքէն եւ եկեղեցիէն հեռու ենք: Սիստին միշտ զօրակցած է մեզի եւ քաջալերած: Վերջին մի քանի տարիներուն կը հրաւիրուինք Թեմական Պատգամաւորական Ժողովներուն, որոնք տեղի կ'ունենան տարին անգամ մը: Մեր ձայնը միշտ լսելի եղած է մեր թեմական ղեկավարութեան մօտ: Տէր Աւետիսը ամէն 3 ամիսը կ'այցելէր Օքլանտ եւ կը պատարագէր: Քովիտը անշուշտ երկու տարիէ ի վեր իր պայմանները մեր վրայ ալ պարտադրած է եւ մենք գուրկ ենք Տէր Աւետիսին այցերէն: Մենք երիտասարդ չենք, սակայն եկեղեցական հիմք մը կը դնենք մեր յաջորդ սերունդին համար: Մենք կը հաւատանք որ եկեղեցիի, ակումբի միջոցաւ մեր ստեղծած յարաբերութիւնը մեր շրջապատին հետ Հայ մշակոյթին, պատմութեան, հաւատքին ջրաղացին ջուր կը լեցնէ: Լաւ յարաբերութիւն ունինք քոյր եկեղեցիներու հետ ինչպէս Քաղդէական Կաթոլիկ (Chaldean), Սիրիաք Ուղղափառ, Մէլքայթ Կաթոլիկ եւ Ղպտի Ուղղափառ: 2016ին ժողով մը գումարեցինք եւ 4 եկեղեցիներով հիմնեցինք Ալ Պիշարա Յանձնախումբը, Հայերէնով Աւետիս: Այս նպատակ ունէր միասին աղօթել, միասին գործել եւ մեր արարողութիւններով միասին հասնիլ Քրիստոսի, բաժին բաժին չըլլալ մերձարեւելեան քրիստոնէայ սփիւռքին մէջ: Հայկազուն Սրբազանը իր այցելութիւններէն մէկուն ժողով մը ունեցաւ վերոնշեալ եկեղեցիներու հոգեւոր հայրերուն հետ եւ տուաւ իր օրհնութիւնը այս միացեալ գործունէութեան: Պարոն Նշան, երբ Օքլանտ հաստատուեցաւ, սկսաւ աւելի մօտենալ այս եւ այլ եկեղեցիներու եւ աւելի զօրացան մեր յարաբերութիւնները:



ՀԵՁ – Շատ հետաքրքրական են այս տեղեկութիւնները: Ի՞նչ է ձեր պատգամը մեր ունկնդիրներուն կամ համայնքի հայութեան:

ՄԳԼԵ – Մեզ մի մտնաք, աղօթեցէ՛ք՝ մեր յաջողութեան համար: Ձեր օգնութեան եւ ձեր զօրակցութեան պէտք պիտի ունենանք միշտ: Միեւնոյն ատեն, դուք ալ գիտցէք որ Նոր Զելանտայի մէջ ձեր եղբայրներն ու քոյրերը ունիք, եկեղեցի եւ ակումբ ունիք, մեր բոլորին սրտերը բաց են ձեր առջեւ: Մենք յաւելեալ ճիգ պիտի թափենք որ տէրը դառնանք մեր տուած խոստումներուն: Յատուկ շնորհակալութիւն ունինք Սրբազան հօր, Տէր Աւետիսին, Թեմական Խորհուրդին եւ անոր ատենապետ Պրն Սարգիս Տէր Պետրոսեանին, որոնք միշտ նեցուկ հանդիսացան եւ կը հանդիսանան մեզի: Մենք մեր գաղութը յառաջ պիտի տանինք, որովհետեւ գաղութը արժանի է ամէն յարգանքի եւ ծառայութեան:

ՀԵՁ – Նոր Զելանտայի համայնքին կը մաղթենք բարեբեր տարի: Աստուծով կը յաղթահարենք ամէն դժուարութիւն: Շնորհակալութիւն այս հարցազրոյցին համար:

Հարցազրոյցը վարեց Տիկին Մարինա Աւագեան-Չափրագեան

DIOCESAN NEWS

Saturday 1 January – As is tradition on the first day of the new calendar year, the Primate His Eminence Archbishop Haigazoun Najarian celebrated Holy Mass in Holy Resurrection Church and delivered the day's relevant sermon, wishing the Armenian community a happy new year. This year, by God's will, 70 community faithful were gathered in the church to participate since this was the maximum number possible to assemble within the walls of Holy Resurrection Church in compliance with the government's social distancing directives.



During Holy Mass the Pontifical Blessing and Pomegranate Blessing services were conducted. Archbishop explained the symbolism of the latter blessing was for prosperity and success. Impressions of this revered fruit adorn churches and holy sites within murals and columns. The pomegranate also represents the link between the Old and New Testaments of the Holy bible. The community faithful donate the fruit whole-heartedly for the blessing service and in turn are themselves blessed.

In his sermon, the Archbishop reflected on the words of Solomon The Wise, that there is a time for everything, but what is time itself? The meaning of time is known by man and his desire to leave his legacy, knowing well that his time on earth is temporary. In that way, giving purpose to his life and the time he has lived. He also explained that, today, not being a Sunday, we have come to church, to give an account of our past time spent, looking back at what we should have done but did not do, and what we did that we should not have. We have come to pray and continue our paths, enriched in wisdom, to edify our life journey into one which is God pleasing and glorifying.

Archbishop asserted, we are Christ's soldiers and we must cover our life works in prayer. The question he raised



was his instruction to us when he stated, when we sing the Lord's Prayer and we say "Your will be done", after reciting these words, do we consider whether we are carrying out His will

"I congratulate you all. Take advantage of every minute to do good works. Do not wait for tomorrow. Be at peace in your hearts and with God all year round. Let us begin the year with our prayers, glorifying God. Let us not lose our chance to thank God and when our time has ended, may we depart peacefully from this world" declared Archbishop in his poignant closing remarks.

Sunday 2 January – Archbishop Najarian presided over the New Year's Holy Mass celebrated in Holy Trinity Church by Reverend Father Miuron Avedisian. The church was filled to capacity, particularly with community members hailing from Aleppo and Kessab.

During an interval, the Archbishop introduced Father Miuron with the following words, "Today a new voice is heard, a new spirit, a new individual. Father Miuron is that person, who has officiated his first Mass here today, as a visiting pastor for this church".

Archbishop introduced the Priest, although relatively young, he has years of experience in his service as a cleric. He is equipped with literary and musical talents, has formed and conducted choirs, written periodicals and published a volume of books. Archbishop Najarian expressed his warm welcome and invited the community to accept the Reverend Father warmly, to assist him in any way deemed necessary, so that he may attend to the needs of the people effectively. He invited Father Miuron to deliver his inaugural sermon.

The Blessing of Pomegranates service followed Holy Mass.

Below is the biography of the Reverend Father and a summary of his inaugural sermon.

Baptismal name Dikran, born in Aleppo in 1986.

He received his primary education at the Armenian Haigazian National School.

In the 1998-1999 academic year, he was admitted to the Seminary of the Armenian Catholicosate, Antelias - Lebanon (Tbrevank). In 2005 he graduated and decided to dedicate himself as married priest to the church as well as to the Armenian communities in cultural and educational fields.

In November 2006 he married Miss Sbidag Kayvanian, and they are blessed with two sons.



On November 25, 2006 he was ordained a priest by His Eminence Archbishop Shahan Sarkisian in Aleppo and renamed Miuron.

He has taught religion and Armenian language in Armenian schools. He is editor of books. He has been the Chief Editor of the weekly newsletter of the Prelacy.

He is the author of a historical book titled “The Temple of Hope and Light”

CHURCH AND CULTURAL SERVICES

1. Pastor of "St Gregory the Illuminator" Church, Aleppo, 2006-2010.
2. Visiting Pastor of "St Astvadzadzin" Church, Rakka, 2006-2010.
3. Pastor of "St Astvadzadzin" Church, Kessab and chairman of the "Executive Committee of Ambulance and Rehabilitation of the Syrian-Armenians", Kessab and the Littoral chapter. He has conducted the "Gantegh" children's choir of Hamazkayin Kessab and edited "Kessab and Kessabtsis" address book (2010-2015)
4. Pastor of “St Paul” (Sourp Boghos) Church of Ainjar, from 2015 until today.

The inspiration of Father Miuron’s sermon “*Whoever wants to be great among you must be your servant and whoever wants to be first must be your slave*”.

Father Miuron explained how concerned the Apostles were, because Jesus was speaking of His death and resurrection. They were worried to hear His explanation about who would be greatest. He testified that whoever knew to serve greatly would be the greatest. He saw the contradiction between His thinking and that of His disciples. They were thinking of a worldly kingdom whilst Christ was speaking of a spiritual kingdom. Christ defined the greatness of service, and it was for that purpose that He drew the disciples to Himself, to prepare them to serve and to only serve. In order to do so the prerequisite condition was and is love.

The Reverend Father summarised his message in a few points:

1. God sees our service and values it. That is why material wealth is insignificant. It is for this reason that what an individual does has meaning.

2. Christ commands humility from each of us because the humble are the greatest in Him.
3. Christ commands us to have trust between and toward each other, without trust it is impossible to take God's mission forward.
4. Christ applied order in all things, and He accordingly, commands us to take our mission forward in the same way.
5. And finally, knowledge is crucial. We must fill our minds with God's Word, to be equipped for our mission. It is with the growing capacity of our knowledge that our strength of will grows, concluded the Father.

Father Miuron expressed his gratitude to Archbishop for accepting his pastoral service under his presidency. He also expressed his thanks to the Parish Council, the deacons and the wider community, assuring of his readiness to serve in every way needed.

“Woe to us if we do not have love for each other and this field that God has entrusted to us is not adorned with our good works. Remain in Love, so that our generations may walk in God's path”, concluded Father Miuron.

Paros editorial greets and commends the Revered Father on his inaugural sermon, the theme and its content, because it iterates his Christian mission, his readiness to serve unconditionally, wholeheartedly and with the utmost sincerity, with a deep understanding of his duty, confident and yet with Christian principles.

We wish you a successful ministry, dear Father Miuron.

Following Holy Mass, a reception was held in the Batmanian Hall, organised by the Parish Council and prepared by the Ladies Auxiliary. Sentiments were expressed by the new Priest and Archbishop before the gathering ended.

Sunday 2 January – By the invitation of the Sydney Nor Seroont Voice radio program, Archbishop Najarian held an online interview, hosted by Mrs Zani Okjian and Mr Shiraz Jerejian. The interview was streamed live.

Responding to the questions posed, Archbishop explained the reasons for the different dates Christmas is celebrated. He clarified how the Armenian people adhere to tradition – commemorating the Holy Birth – Nativity and Theophany, and the Baptism on the 5th and 6th January and not 25 December or 7 January. He emphasised that when the unification of churches was attempted with the Byzantine and Roman churches, the Armenian Apostolic Church rejected the proposed change of date and hence the efforts to unify were dismantled. Reflecting on the Diasporan and Australian-Armenian issues, and the perpetuity of the Armenian identity, particularly following the recent Artsakh war, the Archbishop advised that our Homeland needs our support even more so now, the Homeland is what keeps us Armenian. The Diaspora is a temporary existence which must be upheld in order to support the continuance of Armenia and Artsakh. “Our land is a history created over generations. The enemy slaughtered and drove us from our land, to break us from our history and our source”, warned Archbishop.



“We will not lose our hope, but instead will unite in a united spirit and stance. We will live and will support Armenia and Artsakh's people – this is our duty. The heroic efforts of Sardarabad, Pash Abaran and Gharakilise resulted in the establishment of the difficult achievement of the first republic of Armenia in 1918, however, the leadership of that time did their utmost, with a deep faith in their mission. Today, we live under better circumstances. Christmas represents hope and victory, it is my message that under a new star, we will battle united, in the cause for rights and justice” concluded Archbishop Najarian.

Wednesday 5 January – According to the local traditions, Archbishop Haigazoun Najarian celebrated Christmas Eve Holy Mass in Holy Trinity Church. He was attended to by Reverend Father Miuron Avedisian. Prior to Holy Mass, during the Hour of Worship (Jamerkoutyun), readings from the book of Daniel the Prophet were included.

During Holy Mass, Archbishop delivered his sermon, making note of the Birth of Jesus and even His place of birth in Bethlehem was known and recorded by the prophets. King Herod knew this as well, however no one was



aware of exactly when the King of the Jews was to be born, in terms of a King, not of this world, yet Herod was afraid of the awaited king of love, justice and peace.

Archbishop emphasized that the commemoration of Christ's birth should not impute worldly connotations as is widespread in the western world but rather spiritual contemplation.

Archbishop alerted the faithful to the three important commemorations which fell on weekdays – Christmas, Vartanants and the Armenian Genocide April 24. Archbishop informed that on each of these days, every Armenian should offer their sacrifice by attending church and by their presence pay their respects. These Feasts are at the core of our identity. The continuation of our traditions is essential, stated Archbishop, because they were born of our peoples' life and very essence; and he stressed the fact that Christians are criticised and persecuted in every aspect of community life. That criticism often drags off course and straying from God. "May the baby Jesus enter our homes and grant us new life in Him, so that we may be empowered to move forward with a new spirit", concluded Archbishop.

Thursday 6 January – Christmas Day Episcopal Holy Mass was celebrated by Archbishop Najarian at Holy Resurrection Church. Due to the Omicron virus, it forced the congregation number to plummet from the usual 800-1000 to an approximate 100. Holy Mass and the Water Blessing ceremony were held in Holy Trinity and St Mary's (Melbourne) churches also, with Reverend Father Miuron Avedisian and Reverend Father Khacher Harutyunyan respectively.

Archbishop Najarian was attended by Archpriest Father Barteve Karakashian and Reverend Father Avetis Hambardzumyan. The Loosavorich Choir participated, led by Deacon Vartan Elmasian, and to the singing of the 'Hrashapar' hymn, the procession escorted the Primate towards the altar and with the hymn

'Great Mystery' to the Edgarian Hall following Holy Mass.

Following the Archbishop's sermon the Water Blessing service was conducted. This year's Godfather of the Cross was young George-Kevork Tchaprastian, receiving Archbishop's worthy praise "the fourth generation representative of the church-loving Tchaprastian family". In his sermon, he emphasised the mysteries of the Holy Birth, recognising it as "the continuation of life" and by remembering each year "stirring us from our



lethargy to recognise Christ's teaching – replacing 'my' with 'our'." Concurrently, the Godfather of the Cross during the Water Blessing Service at Holy Trinity Church was Master Hovan Adourian and at St Mary's Church, Melbourne, Shiraz Dangourian.

The customary Blessing of Residence service was held in the Edgarian Hall, with the blessed bread, water and salt distributed amongst the faithful.


Finally, Archbishop Najarian received Armenian community organisation representatives in the Diocesan Centre, who traditionally pay their respect each Christmas and Easter. He offered his goodwill wishes to each representative of the community organisations and bestowed his fatherly blessing. The representatives each offered their heartfelt sentiments, proclaiming the revelation of Christ and their hopes for 2022 for the Armenian people and our Homeland – that it will be a year of victory and success. The guests were served refreshments by the Diocesan Ladies Guild.

It was a pleasing sight for the Primate and the Diocesan Council that after the pandemic, the community organisation representatives gathered with the Archbishop once again.




On this occasion, Paros editorial would like to take this opportunity to congratulate Archbishop, all the parish priests, Diocesan Council, Parish Councils, all church bodies, committee members and all Armenian organisations that Christmas will become a rebirth for Armenians throughout the globe, our church and for the strengthening of faith in our nation.

Friday 7 January – Mrs Laura Artinian and Deacon Nishan Basmajian held an online meeting with Eastern Diocese of America's Christian Education Director Mrs Elise Antreassian. Mrs Antreassian has years of experience in the field of Christian education. During the meeting discussions covered the possibility for collaboration. Mrs Antreassian gave her unconditional support to our Diocese Christian Education Committee, which is comprised of His Grace Bishop Vartan Navasardyan, Madams Laura Artinian, Seta Keoshgerian, Arpi Tavitian and Deacon Nishan Basmajian. This committee is planning a religious education program for our day schools. Mrs Antreassian encouraged the committee and wished them success in their ministry. Several questions were posed to the Director, with transparent and exhaustive responses given to each.



Monday 17 January – The Omicron strain of the Coronavirus entered community homes, not sparing the Archbishop, who was forced into rest and isolation from Wednesday 12-19 January. At the invitation of the Diocesan Council, the wider Armenian Apostolic Church family representatives organised a celebration of the Primate’s 70th birthday which falls on 17 January. However, as the virus has put a stop to countless plans, this celebration was impacted also. A decision was made by the Diocesan Council members, that an online commemoration be held instead. A surprise



short video was screened with congratulatory messages for Archbishop Najarian. The Diocesan Secretary Mrs Mariana Poghosyan had organised all details of the celebration, including the milestone celebratory cake. The occasion was worthy of drinking a toast in Archbishop Haigazoun’s honour, even though it was only possible virtually via the online platform.

It was a very pleasing experience for the Primate to have all members of the Diocesan Council individually and collectively, express their goodwill messages. Archbishop Najarian expressed his gratitude and thanks. He praised God for His continuing Hand of Protection over his life. During the most difficult times of his life, God has granted success, and in turn, Archbishop has offered his unconditional service to his nation, his community, and his church. Archbishop thanked God for granting him 70 years of life free of life threatening diseases which grip the lives of people younger than him. He considers himself most fortunate to be surrounded and supported by a Diocesan body with whom he has not once had a conflict, from his first day till the present, without which a successful ministry would not have been possible, achieving many goals both in the local community and the Homeland. Finally, the Archbishop conveyed his sincere thanks to all who reached out during his illness both by their assistance and their prayers.

Paros editorial congratulates Archbishop on this milestone birthday, and also extends thanks to him and the Diocesan Council, for their support of the development of the Paros monthly editorial, established August 2017.

Sunday 23 January – Following Holy Mass at Holy Resurrection Church, Archpriest Reverend Father Norayr Patanian arose to pay tribute to the Primate on his 70th birthday, 9th anniversary to his appointment as Primate of the Diocese of Australia and New Zealand, and the 10th anniversary of ordination to the rank of Bishop. Father Norayr stated, “since your arrival, great projects have been accomplished, including the building of the Diocesan Centre, drawing the community closer to the church, the training of young acolytes and ordinations to the rank of deacon. Accept the love we have for you. May God grant you long years in good health, so that the church may rejoice and thrive in your presence”, concluded the Reverend Father.

Following Holy Mass a requiem service was held for the repose of the eternal soul of Hrant Dink.

Thursday 27 January – Archbishop Najarian presided over the periodic meeting of the Armenian Community Welfare Centre board of directors.





Sunday 30 January – The Blessing of the Grapes Ceremony was held in the three churches of the Diocese: Holy Resurrection Church in Chatswood, Holy Trinity Church in Wentworthville and St Mary’s Church in Melbourne. Following the Divine Liturgy, in the courtyard of the Church of Holy Resurrection, Archbishop Najarian accompanied by Archpriest Reverend Father Norayr Patanian, Archpriest Reverend Father Barteve Karakashian and Reverend Father Avetis Hambarzumyan conducted the traditional grape blessing ceremony and blessed all those who had pledged vows and the faithful who donated the grapes. Unlike in previous years, for the first time, this ceremony which is very close to the hearts of the faithful, was held in the presence of a

modest number of parishioners. Needless to say the reason is due to the spread of the Omicron strain of the Coronavirus in the community and the government restrictions which precluded the attendance.

Led by Deacons Vartan Elmasian and Boghos Keleshian, the Archbishop followed the procession making its way from the church to the adjacent grounds where the boxes of grapes were laid. At the end of the ceremony, members of the Parish Council distributed the blessed bags of grapes to the faithful.


At the conclusion of Holy Mass, Archbishop Najarian presided over a requiem service for the blessed memory of His Grace Bishop Meghrig Parikian, a multi-talented clergyman of the Catholicosate of Cilicia, who passed away in Lebanon a year ago due to the Coronavirus. The memory of the Holy Father will forever remain in the minds of all.

The Most Revd Dr
Desmond Tutu

Archbishop Emeritus of Cape Town
Nobel Peace Prize Laureate

The world mourns the death of an outstanding person of faith and courage, a champion of truth and reconciliation, who took seriously the radical challenge of the good news of Jesus.

Councils of Churches in Australia were privileged to host his several visits to Australia in past years, and now give thanks to God for his life and dedicated ministry to all.



**A MEMORIAL SERVICE OF
THANKSGIVING WILL BE HELD ON
SUNDAY 6TH MARCH 2022, AT
4.00PM, IN ST JAMES’ ANGLICAN
CHURCH, KING STREET SYDNEY.**

All are welcome

Parish News

MELBOURNE St Mary's Armenian Apostolic Church

On the evening of January 5, the Eve of the Feast of Holy Nativity was celebrated with the Lectionary reading followed by the Christmas Eve Holy Mass.

The *Nakhadonag* service was held with the Christmas hymns sung by the church Zvartnotz choir which was most pleasing for all who participated in the day's Holy Mass.

In the morning of 6 January, Mass was celebrated to once again proclaim the Holy Nativity and Theophany of our Lord Jesus Christ. The Christmas Message of the Supreme Patriarch and Catholicos of All Armenians His Holiness Karekin II was read. Following Holy Mass the Water Blessing service was held. This year's Godfather of the Cross was long time servant before the Holy Altar, Stole Bearer Shiraz Dangourian. The Holy Cross remained in the Dangourian residence for the customary eight days of Christmas. On January 13 parish priest Reverend Father Khacher Harutyunyan, accompanied by Church Parish Council members and church choir members, visited the Dangourian family to offer worship and prayer before the Holy Cross. Father Khacher conducted the Blessing of Residence service and returned the cross to the church immediately following.

Blessings
Father Khacher



Auckland, New Zealand

On Sunday 9 January, the Armenian community gathered together to celebrate the Holy Nativity and Theophany at St Mark's Coptic Orthodox Church in Auckland organised by the Parish Council of St Gregory the Illuminator Church.

More than forty faithful participated in the church service, which consisted of four parts:

- a) Singing of hymns
- b) Readings from the Lectionary Book and the Gospels
- c) Message
- d) Nativity and Water Blessing songs via a video presentation

The choral singing was provided by the Zvartnots church choir led by Deacon Nishan Basmajian. Despite the fact that it was not possible to practice for such a long time due to Covid, the choir managed their best to resonate the spirit-filled hymns. The group included young lady Louisa Grigoryan who sang a solo of The Sanctus "*Soorp, Soorp*" (Holy, Holy). Then two youth, Dayisia Grigoryan and Mikael Petrosyan, read from the Lectionary Book in Armenian and English.

After reading the Gospel, Deacon Nishan gave the message of the day. He conveyed the New Year and Christmas wishes of the Primate and Diocesan Council to the Armenian community of New Zealand, as well as their words of gratitude on the official registration of St Gregory Illuminator Church, which was the best gift to start off the New Year for our Diocese.

He then thanked the Coptic Parish Pastor Fr Bishoy, for generously providing the church to our community and promising to make it available when needed. It was explained that the Armenian Apostolic Church are sister churches with the same tenets of the Syriac, Malabar, Ethiopian and Coptic Orthodox Churches, so these five churches can be considered the same church, although their rites are different. Today's participation of the youth and teenagers of the community in the church ceremony was encouraging, which also demonstrates the awareness of their parents.

In his message, Deacon Nishan mentioned Archbishop Najarian's profound New Year's message to the Armenian organisations, especially in his best wishes, where he said, *"On the occasion of New Year and the Holy Nativity, I pray to God the newborn Saviour will enter the spirit of each member of your organisation, to give them determination to live, to renew their faith, to heal our wounds. May the Saviour bring a victorious aftermath to Armenia, Artsakh and our struggling people of the Diaspora."* Meditating on the Nativity of Christ, the Deacon said:

"Christ was born into a world of uncertainty and became the light of the world.

Under meager conditions, a KING was born and left worldly kings in confusion. They believed a baby born in a small barn in Bethlehem would take their position. But this new king was not interested in palaces, armies or riches. His birth paved the way for a kingdom that was not material but heavenly. For many, the concept of a heavenly kingdom may appear ludicrous. This is neither surprising or are they blameworthy, because they have not experienced the power of faith and have not trusted in Christ. It is the church that gives that trust, and the meaning of church is unity, love for one another and tolerance which is what is expected of all of us," the Deacon concluded.

Short videos of Christmas and Baptism songs were presented: *"Medzatsoostseh, Khorhoort Medz, Aysor Don Eh, Ov Zarmanalee, Aysor Tzaynn."*

A short video of the Geghard Choir with spiritual educational content was also presented on the screen. At the end Doctor Zaven Panossian made few announcements on behalf of the parish council.

The enthusiastic atmosphere continued with a community dinner attended by 20 participants at the Aubergine restaurant.



Voice Of The Armenian Church Radio Program Interview with Auckland's St Gregory The Illuminator Church Parish Council Chairman Mr Hagop Yeldizian and Parish Council Secretary Dr Zaven Panossian



On Sunday 23 January 2022 'Voice of the Armenian Church' radio program Sydney conducted an interview with Parish Council Chairman Mr Hagop Yeldizian and Secretary Dr Zaven Panossian of Auckland city's St Gregory the Illuminator Church which we now publish in this 54th edition of Paros.

Voice of the Armenian Church (VOAC) – I am aware this is a difficult question, but I would like to ask you to introduce yourselves.

Hagop Yeldizian & Zaven Panossian (SGIC) – We thank you for this opportunity.

Hagop Yeldizian – I am an Iraqi-Armenian. We immigrated to New Zealand 26 years ago with my wife Salpy (Jaghlayan) and our two children Raffi and Hoory. After graduation from university, both our children moved to Sydney where they work, Raffi as a professional auditor and Hoory as a lawyer. I work in retail, and have run my own menswear business for several years. Immediately after our arrival in Auckland, along with a few friends, we established the Armenian Society of New Zealand – its work spanning into the church, culture, education and social sectors. As has become customary, where an Armenian meets another Armenian, a church and a gathering centre (Agoump) are established. At present we have taken the monumental step of founding St Gregory the Illuminator Church.

VOAC – I am pleased to learn that your daughter Hoory is active in the efforts of the Armenian National Committee for which we are thankful. Dr Zaven we would ask you to introduce yourself also.

Zaven Panossian – I am an Iraqi-Armenian, born in Kirkuk, and raised in Baghdad. I too, like Hagop, immigrated to Auckland in 1995 with my wife Rima Hamparian and our two young sons. I am a medical specialist in internal medicine - diabetes and endocrinology. The first few years I was preoccupied with my work but later, my wife and I immersed ourselves in community work. I am pleased that we have had the opportunity to work with patriotic fellow Armenians and have worked together and reached our goal of establishing a church. In the early stages, Archbishop Aghan Baliozian of blessed memory satisfied our spiritual needs with his visits, and this continued with Archbishop Haigazoun Najarian and Father Avetis Hambardzumyan, and recently, we initiated and achieved the government



registration of the church as a religious institution. We were supported and encouraged by the Primate Archbishop Najarian, the Diocesan Council and Father Avetis.

Hagop Yeldejian - Zaven is too modest to mention that he has carried the role of Chairman of the Armenian Society of New Zealand successfully for a number of years now.

VOAC – We are certain, Doctor, that our listeners have questions regarding diabetes and internal medicine and we may very well ask you to take part in another interview in the near future to answer the questions and concerns of our listening audience.

Zaven Panossian – I am more than happy to answer the concerns or questions of our brothers and sisters.

VOAC – Exactly 10 years ago, accompanying Archbishop Aghan of blessed memory and the parish priest in Melbourne at the time, Very Reverend Father Giragos, we paid a visit to the Armenian communities of Wellington and Auckland, New Zealand. I was personally impressed by the people there, especially the Armenian communities. In saying that, could you please tell us the population of the Armenians, where they are mostly densely populated, and their activities?

SGIG – In Auckland, there are 100 adults and 10-15 youth. The Auckland Armenians immigrated mainly from the Middle East, Iran and Armenia. We also have residents who have migrated from the USA. The majority of the Wellington population is from Armenia, smaller in comparison to the numbers in Auckland. Two Armenian families reside in the city of Hamilton, which is located 120kms from Auckland, one family in Rotorua, 225kms away and one family resides in Christchurch, which is on the southern island, almost 1100kms from Auckland and 400kms from Wellington. During the last few years, large numbers immigrated into Australia from the Middle East, thousands of Iraqi and Syrian Armenians; the immigration numbers into New Zealand are negligible. The new blood is minimal, but we do have a healthy and culturally energised community. We have always taken every opportunity to come together, commemorating each nationally significant occasion. Although we contend with the universal issue of Covid slowing down life, and technology keeping youth distant from the church, Mr Nishan Basmajian's move to Auckland has been of great benefit to our community. He has poured new vigour into the heart of the community and encouraged the youth, appointing each to a task in the church service. That work continues and today we have young people involved in church life.

VOAC – How involved is the new generation involved in community life?

SGIC – Our children are grown up and are now adults. For many years we did not have children in the community which was the reason for closing the weekly Armenian school 25 years ago. So the age gap is great between the younger generation and today's youth. The youth take part in the activities of the community centre. Recently, as mentioned above, they have begun participating in church events. One very important point to note is that our youth are proud to be Armenian. This is a crucial fact which the church will endeavor to sustain.



VOAC – What message would you like to convey? What support is required?

SGIC - We must be honest and state that we have not felt distant from the Sydney Armenian community or church. Sydney has always supported and encouraged us. For the last few years, we have been invited to take part in the Diocesan General Meetings which are held annually. Our voice has always been heard by the Diocesan governing body. Father Avetis would visit us every three months and celebrate Holy Mass. Of course Covid has had its impact over the last two years, and hence we have been denied Father Avetis' pastoral visits. While we are not young ourselves, we secure the church foundations for our next generation. We believe that it is by means of the church and social-cultural establishments that the Armenian culture, history and faith will continue to flow. We have good relations with our sister churches, namely, Chaldean Catholic, Syriac Orthodox, Melkite Catholic, and Coptic Orthodox. In 2016 we held a meeting with these four churches and formed the Ljnet Bishara Committee which translates Good News Committee. The intention is to pray together, to work together and united in our services, reach Christ and not be a divided Middle Eastern Christian diaspora. During one of Archbishop Haigazoun's pastoral visits, he was able to be present and meet with the member church leaders, and offered his blessing upon this united work. Following Mr Nishan's move to Auckland, he began closer association with these and various other churches and hence our relations have become stronger.


VOAC – This information is very interesting. What is your message to our readers or the Armenian community?

SGIC - Do not forget us, pray for our success. We will always need your assistance and support. At the same time, know that you have brothers and sisters in New Zealand, a church and social centre – our hearts are open to all of you. We will continue to make every effort to achieve what we have promised. A special thank you is extended to Archbishop Haigazoun and Father Avetis, the Diocesan Council and the chairman Mr Sarkis Der Bedrossian, for their continuing support. We will take our community forward, because the community is worthy of respect and service.

VOAC – We wish the New Zealand community prosperous years ahead. With God we will prevail from every hardship. Thank you for taking part in this interview.

Interview conducted by Mrs Marina Avagyan-Tchaprazian





**REGISTER
NOW FOR THE
FEBRUARY
LECTURE**

**ԼՍԱՐԱՆԱԿԱՆ
ԵՐԵԿՈՅ**

Կազմակերպութեամբ
ԱՍտրալիոյ եւ Նոր Զելանտայի
Հայոց Առաջնորդարանին

Նիւթ՝ **Հայ Հոգեւոր
Երաժշտութիւնը** – Ա. Մաս

Զեկուցաբեր՝
**Հոգեշնորհ Տէր Մամիկոն
Վարդապետ Զիլեճեան**
Երաժիշտ եւ Երգեհոնահար
– Նիւ Եորք

**Զորեքշաբթի,
22 Փետրուար 2022ի**
Երեկոյեան ժամը 8.00-ին,
ԱՌՅԱՆՑ (ZOOM-ի միջոցաւ)

LECTURE

Organised by the
Diocese of the Armenian Church
of Australia & New Zealand

Topic: **Sacred Armenian
Music – Part 1**

Presenter:
**Very Reverend
Fr Mamigon Kiledjian**
Musician and Organist
– New York

**Wednesday,
23 February 2022**
8.00 p.m. AEDT by ZOOM

Register with Mr Nishan Basmajian diocese@armenian.com.au



**REGISTER
FOR
MARCH**

ԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ

Կազմակերպութեամբ
ԱՍտրալիոյ եւ Նոր Զելանտայի
Հայոց Առաջնորդարանին

Նիւթ՝ Հայ Հոգեւոր
Երաժշտութիւնը – Բ. Մաս

Ձեկուցաբեր՝
Հոգեշնորհ Տէր Մամիկոն
Վարդապետ Զիլէճեան
Երաժիշտ եւ Երգեհոնահար
– Նիւ Եորք

Չորեքշաբթի,
30 Մարտ 2022ի
Երեկոյեան ժամը 8.00-ին,
ԱՌՑԱՆՑ (ZOOM-ի միջոցաւ)

LECTURE

Organised by the
Diocese of the Armenian Church
of Australia & New Zealand

Topic: Sacred Armenian
Music – Part 2

Presenter:
Very Reverend
Fr Mamigon Kiledjian
Musician and Organist
– New York

Wednesday,
30 March 2022
8.00 p.m. AEDT by ZOOM

Register with Mr Nishan Basmajian diocese@armenian.com.au



ARMENIAN COMMUNITY WELFARE CENTRE

We provide a range of services that cater to various demographic groups in the community.

Some of our services are funded by the Department of Health under the Commonwealth Home Support Programme, Multicultural NSW and the Department of Justice and Communities NSW.

CONTACT

02 9419 6394
0402 818 421

welfare@armenian.com.au

10 Macquarie Street,
Chatswood NSW 2067



Australian Government
Department of Health



Multicultural
NSW



Communities
& Justice

SOCIAL SUPPORT GROUP

This support is provided to people aged 65+, these structured activities are provided in a group-based environment and designed to develop, maintain and support social interaction and independent living.

*Tuesday, Wednesday and Friday 9:30am to 1:30 pm
Edgarian Hall, Chatswood.*

*Monday and Friday 9:30am to 1:30 pm
Batmanian Hall, Wentworthville.*

Group Excursions

Monthly Group Excursions are conducted by the Centre's staff.

SOCIAL SUPPORT INDIVIDUAL

This assistance is provided to frail aged individuals or couples aged 65+, either in the home or while accessing community services, to meet their needs for social contact and company.

Services include:

- visiting services
- telephone and web-based monitoring
- accompanied activities.

CENTRE BASED RESPITE

This care is available to CHSP clients aged 65+. This service benefits the client's carer through providing supervision and assistance to the frail older client. The carer may or may not be present during the delivery of the service.

DOMESTIC ASSISTANCE

Domestic Assistance is normally provided in the home and refers to:

- general house cleaning
- linen services
- unaccompanied shopping (delivered to home).

REFERRAL SERVICES

We assist with referrals to My Aged Care and support you with the application and assessment processes. If we are not able to accommodate your needs, we assist you by referring you to other organisations and services that are best suited to you.

WOMEN'S GROUP

Our Women's Group is for all participants who would like to strengthen social connectedness, make new friendships, establish networks and foster personal development.

Friends of the Diocese

Archbishop Haigazoun Najarian
 Mr & Mrs Sarkis & Alice Der Bedrossian
 Mr & Mrs Kevork & Marina Tchaprastian
 Dr & Mrs Artin & Maro Jebejian
 Mr & Mrs Avo & Jackie Tevanian
 Mr & Mrs John & Taleen Marcarian
 Mr & Mrs Stepan & Hilda Kerkyasharian
 Holy Resurrection Church
 Mr Henry John

Dr & Mrs Garo & Laura Artinian
 Messrs Hratch & Zohrab Keverian
 Mr & Mrs Hayrig & Harriet Andriasian
 Mr & Mrs Aris & Anahid Eevanian

Mr & Mrs Diran & Virginia Vahratian
 Mrs Ello Meguerditchian,
 Alexander & Robert Yaghljian Family
 Mr & Mrs Hagop & Asdghig Alajajian
 Mr & Mrs Armen & Karine Baghdasarayan
 Mr & Mrs Michael & Helen Carapiet
 Mr & Mrs Hagop & Salpy Yeldejian
 Mr Shahen Davityan

Dr & Mrs Assadour & Gracy Ekmejian
 Mr & Mrs Jack & Sirvart Elmassian
 Mr & Mrs Vicken & Arsho Kaloghlian
 Mr & Mrs Zaven & Marianne Yaghljian
 Mr & Mrs Hagop & Arax Kiujjian
 Mr & Mrs Gevik & Shoghik Avetian
 Mr & Mrs Hovig & Mirna Barsoumian
 Mrs Maro Sarkissian

&

Our Anonymous Donor Friends

Thank You to

Dr & Mrs Artin & Maro Jebejian
 for their ongoing support & sponsorship

To become a Friend of the Diocese
 or discuss sponsorship please contact
 Mrs Laura Artinian on 0409049304

EM Funerals

Serving the Armenian community with Dignity, Compassion & Excellence

We will always answer your call to help

*"It would be an honour
 for me and my
 compassionate staff to
 assist you in your
 time of need."*



Ello Meguerditchian
 0405 675 571
 emfunerals.com.au

Սիրելիի հայ զարդուի կողմէ ճանաչուած էլլօ Մկրտիչեանը պատրաստ է լաւագոյնս
 օգտակար հանդիսանալու թաղմանական ամբողջական ծառայութեան սպասարկութեան

Personalised, professional service • Burial or cremation services • Complimentary concierge service
 Fluent in English and Armenian languages • Repatriation of remains (to and from overseas) • All cultures

For your peace of mind, ask about our Pre-Paid Funerals* - 3 years interest-free payment plan available

*For funeral services only, burial plots not included

Classique
 SWISS WATCHES SINCE 1967



ClassiqueWatches.com

W: SamiGroup.com.au E: sales@sami-group.com.au T: 02 9290 2199 F: 02 9262 1630



Going somewhere?
camerahouse
 is your destination.

Passport Photos. *Hand in 20 minutes. Top quality photos at a reasonable price. 10 Photos also available.*

WE'VE GOT MEMORY, POWER, CAMERA BAGS & BINOCULARS FOR YOUR NEXT TRIP.

GET THE RIGHT ACTION GEAR FOR YOUR HOLIDAY!

PRINT SERVICES
 Turn your photographs into lasting memories. We print: Canvases, Photo Books, Magnets, Mouse Pads & much more!

ASK US ABOUT VIDEO LIGHTING LENSES & AUDIO

INSURE EXPERTS
 • Specialised property insurance
 • Advice for every situation
 • Specialist knowledge

FLY INTO THE DRONE ZONE!
 We offer a DRONE 12 month extended warranty & 20% discount on selected DJI drones.

RENT IT OR ZIP IT!
 Rent it or zip it!
 Buy now, and pay later.
 Up to 6 months interest free available in selected stores & online.

Shop 419 Westfield Warringah Mall Shopping Centre, Brookvale NSW 2100 PHONE: (02) 9907 1955

SPECTRUM **camerahouse**